

ԺԻՄ

Արմագիր

Կրակեան  
բանավորական  
պուշտեան

ՊԱՏՇՈՒԽՎԱՆԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՅ ԽՈՏԵՎՈՐՈՒՆ  
Խ. ՏԱՐ - ՀԱՅ ԵՐԱՆ 1948

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

<b>ԽՄՔԱԳՐԱԿԱՆ</b>		Երես
— Տօներեն վերջ.		49
<b>ԿՐՈՆԱԿԱՆ</b>		
— Բուղր Պօղոսի առաքելոյն առ. Կութբացիս.	Ս. Վ. Մ.	54
— Ժամանակին նես.	Ս. Վ. Տ.	56
<b>ԲԱՆԱՍՏԵՂԱԿԱՆ</b>		
— Ա. Խանակեանին.	Ն. ԿԱՏԱԲ	59
— Կայծիդ առջեւ.	ԱՐԱ ԶՈՎՈԱՆ	60
<b>ՀԻՆ ԵՀԵՆԻ</b>		
— Տաղ ի վերայ Ագռաւի.	Համա. Ն. Վ. ՌՈՒԱԿԱՆ	62
<b>Հայուսանեաց Եկեղեցին. (7)</b>	Ե. Վ. Տ.	63
<b>ԳԻՒԱԿԱՆ</b>		
— Երեմն...	Յ. ՕՇԱԿԱՆ	66
<b>ՊԱՏՄԱԿԱՆ</b>		
— Կիլիկեան ամրոցներ — Անաւազա.	ԱՐՏԱՒՐԱՉԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ	69
<b>ԳԻՏԱԿԱՆ</b>		
— Մեր դարը.	Յ. ՇԷՇԱՄԵԼԱՆ	71
<b>ԵՐԱՃԾՏԱԳԻՏԱԿԱՆ</b>		
— Երաժշուրինը սկիզբեն մինչեւ մեր օրեր.	Ն. Յ. ԵՒԻՏԱՎԵՐՏԵԱՆ	74
<b>Ս. ՑԱԽԹԻ ՆԵՐՄԱՆ</b>		
— Հեռազիր Ս. Էջմիածնէն.		77
— Ամսութայ լուրեր.		78
— Բարեպատկան նուրբներ.		80
<b>ՏԻՐՈՒԵՒԻ</b>		
— Ցակը Օսմիան.		

## ԲԱԺՆԵԳՐԱՅԻՆ

ՄԻՈՆԻ Տարեկան բաժնեգինն է՝ բոլոր Երկրներու համար՝ Անգլ. Շիլին 10  
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԿԱՆԱՒԻ է

Հասցէ՛ Rédaction de la Revue Arménienne SION

Պատրիարքական Արքայություն, Երևան-Պալեստին

# Ս Ի Ւ Ա Ն

ԻԲ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1948

ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻՒ 2

## ԽՄԲԸԳՐԱԿԱՆ

### ՏՕՆԵՐԵՆ ՎԵՐՋ

Տօները և կամ կեանքը հանգրուանող մեծ իրադարձութիւններու յիշատակը ներամփոփման և անդրադարձումի պահեր են, ուր առօրեայէն տաղտկացած և կեանքի հեւ ի հեւ վազքէն պարուսած հոգիները պահ մը կանգ կ'առնեն դիտելու իրենց շուրջը, անդրադառնալու իրենց արարքներուն և լեցուելու մանաւանդ իրական ու տաք ապրումով կեանքին:

Այսօրուան մարդկութիւնը կ'ապրիչերկու դարաշրջաններու միջանցքին: Անոնցմէ մէկը կը թուի ըլլալ շքեղութեանց և զեղեցկութեանց անկումը, և միւսը ծնիլն է մեքենաներու ազմուկին և անտեսազիտական հաւաքականութիւններու հասարակ նոյնատեսակութեան:

Գալիք աշխարհը, որուն մեծ գիծերը կ'ուրուանան տակաւ, զանգուածներու դարաշրջանն է, ուր բոլոր զարտուկութիւնները կը թուին չքանալւ նոր ժամանակաշրջանը դէմ և անպէտ և անկարելի նկատուած բաներու; Մոնթքի վիճակի են արթինցնելու վաղնյական և ազնուապետական զգացումները Եւ տակայն հակառակ այս առերեւոյթ ձգտումներուն, հողին չի կրնար հալածուիլ և Մարդկային քաղաքակրթութիւնը ինչ փուլի մէջ ալ որ մտնէ անոր վաղուան գործոնները աւելի քան երբեք, հոգեկան պարտին ըլլալ:

Վաղուան աշխարհին դէմ մեր ժողովուրդին սպասող երկու տաւգ կարելիութիւններ կան, տառաջին՝ ամփոփուիլ Մայր Հայրենիքին մէջ, և երկրորդ՝ շարունակել Սփիւռքը, եթէ ճակատագիրը տակաւին ուղիւ մեղ պատաժել երկարելով մեր պանդիտութիւնը: Երկու վիճակներուն մէջ ալ մենք պէտք սննինք ոգեկան ազդակներու: Բարեբախտաբար այսօրուան մտածող աշխարհը տակաւ կը զգայ թէ ազգերու կեանքին սկզբունքը, ուժին և մեծութեան դադանիքը, նիւթական չէ և չի կրնար ըլլալ: Հողին, ինչ կերպով ալ որ ուզենք բացատրել զայն, ճշմարտին, բարիին և զեղեցիկին սկզբունքն է: Պէտք չէ մոռնալ, որ տանց հոգեղէնին, այսինքն մեր էութեան բարձրագոյն մասին, արուեստի գործ մը, հերոսական արարք մը, որբազան իրազործում մը հազիւ թէ կարենան յաջողիլ:

Հայ հոգիին զանձարանը, իրը աւանդութիւն, արուեստ և փառք, իր Եկեղեցին է, այն զետինը՝ որուն վրայ կը բարձրանայ մեր անցեալ մեծազոր-ծութեանց շէնքը, և այս յլացքը՝ վազուան հայութեան հաւաքականութիւնն ու բնագդը պարտի ըլլալ։ Մի մոռնաք որ մենք Հայ ենք և կընանք Հայ մալ միայն մեր Եկեղեցիով։

Սակայն այս տողերը նպատակ չունին անզամ մը ևս վեր հանել Հայ Եկեղեցւոյ պատմական փառքը, ըսելու համար թէ Հայ ժողովուրդը միշտ պէտք ունի այդ Հաստատութեան և անկէ ճարուելիք մեծ բարիքներուն, որքան ատեն որ ուզէ հաւատարիմ մնալ իր աւանդութեան, իր մշակոյթին, զինքը մշտնէնաւորով ու դիմազծող ողիին ու իր ազգային խտէալներուն։ Կ'ուղենք մօտենալ միայն այն ուժին որ իրրի գերազոյն ազդակ պահեց ու կընայ պահել տակաւին մեր միջինը՝ հաւատարիմ իր արեան, իր լեզուին, և իր անցեալ սրբութիւններու ձայնին։ Եկեղեցին այն բեմն է, կը հաւատանք, ուրկէ Հայ հասարակութիւնը կընայ հաղորդուիլ իր ժողովրդի իրական տրամային։

Հոգեկան այս իրովութիւններէն մեկնելով, զիտենք թէ Հայ Եկեղեցին այն գերազոյն փայրն է՝ ուր Հայ մը ինքզինքը ամենէն աւելի հարազատ կը զգայ իր եղբայր Հայուն։ Եկեղեցին ամէն ժամանակներու մէջ և դէմ՝ այն հոգեկան և նոյնսիկ նիւթական կազմակերպութիւնն է, ուր Հայ հոգին կընայ պաշտպանուիլ արտափին ազդեցութիւններէ, ու մնալ հաշտ ինքզինքին և իր անցեալին։ Առանց Հայ Եկեղեցւոյ շերմ զգայնութեան, մենք հազիւ թէ Հայ ենք։ Տակաւին այսօր, մեր օտարութիւններուն մէջ, ինչ որ համ և իմաստ ունի, կուգայ անկէ դարձեալ։

Մեր ժողովուրդը կը շարունակէ իր հրաշք զոյութիւնը, չնորիւ իր պապերու հաւատոքին, այսինքն Հայ Եկեղեցւոյ, չնորիւ այն սիրոյն զոր ան ունեցած է միշտ կրակուած, զրանուած և զինուորուած։ Դարը, զոր նիւթապաշտ կ'անուանենք, դարձեալ հրաշքին է և ոչ թէ հաշիւին։ Ամէն մէկ Հայ հրաշք մըն է, ինքզինքին և իր շուրջիններուն համար, պահպանել կարենալու դէմքը իր պապերու հոգիին։ Եւ կամքով ու խստութեամբ և ծանրութեամբ ինքզինքիս ի սպաս դիմնք այդ հրաշքի յայտակերպումին։ Ով որ կը հաւատայ իր անցեալին և պապերու խորհուրդին ան կը զիմունայ յալիքանան։ Ու մանաւանդ մի թողուք որ քանզուի ան պուտ մը բանը, զի դժնդակ օրեր ճամբայ են ելած դէպի մեր հաւաքական գոյութեան մերձաւոր ապառնին։ Մեր Եկեղեցւոյ, մեր սրբազն անցեալին աննահանջ, միակառու, այլամերժ ու փայրազ պաշտամունքը՝ դրոշակին է մեր բախտաւոր համախմբումին։

Ինչ որ այս աշխարհի մէջ մեզ կընայ բնել ըոսէ մը զիտակից թթիւ, կայլակ, ինչ որ մեր կաւին մէջէն կը ձգտի երկարիլ դէպի գերազոյն ապրումը, դէպի ազնուական քանի մը նախապայմանները, ատիկա նորէն խորհուրդն ու ձայնն է հայ զրին, հայ արուեստին, հայ անցեալ մեծ ազործութեան՝ որոնց մարմնաւութեան ատապանն է Հայ Եկեղեցին, փառքի ինչպէս զերութեան գարերուն դիմանալով անյօղդող։

Ժամանակէ մը ի վեր գժբախտաբար մեր հանրային կեանքին մէջ նորոյթ եղած է հսութեանց և մեծութեանց նկատմամբ ոչ միայն անհանդուրժողութիւն այլ նաև զանոնք քանդելու ախորժակ։

Քնջելու միտումը տհասութեան կամ անկանոնութեան գործ է . մա-  
նուկը, յիմարը և զինովը աւելի քանդելու հակում ունին . այս կարգի տկարա-  
մտութենէ մը կը բխի նաև նութեան և մանաւանդ նուիրականութեանց հան-  
դէպ յարզանքի պակասը :

Գործի մը կամ Հաստատութեան մը իմաստը ըմբռնելու համար զայն  
պէտք է վերածել իր բարոյական արժէքին : Հին կարգերու, հին բարքերու,  
օրէնքներու, աւանդութիւններու, կրօնքներու արժէքը այդ կերպով միայն  
հնար է շշուել: Շնախապաշարումներու դէմ կուռելու անպայման ճիզը շատ  
անդամ ամենէն անձկամիտ նախապաշարումներու կը տանի մարդը:

Այսօր մեր Մամուլին իր բարերախտ կամ դժբախտ մասնակցութիւնը  
ըերորդ ամէն զրիչ կամ զրչակ, իրաւունք կուտայ ինքինքին քննադատելու  
մեր մտաւոր և բարոյական կեանքին սատար հանդիսացող ամէն անհատ կամ  
Հաստատութիւն, աննոցմէ սպասելով այս չար ժամանակներու մէջ անկարելի  
հրաշքը: Հոգեբանական իրողութիւն է սակայն որ անբարոյ ազդեցութիւններէ  
տարուած և իմացական յիփորտանքի տկարութեան ենթակայ մարդիկ են միայն  
որ բացառիկ և հրաշալի պացցոյցներու անհրաժեշտութիւնը կը պահանջեն մար-  
դերէ և Հաստատութիւններէ :

Տարիներէ ի վեր Հայ Եկեղեցին և Եկեղեցականը յաճախ նշաւակ կ'ըլլան  
գուեհիկ յարձակումներու, առաւելաբար փորի և պէջի ցաւ ունեցողներուն կող-  
մէն: Անոնք կ'ամբաստանեն զմեզ թէ ուղղամիտ կեցուածք չունինք մեր հան-  
րային կեանքին մէջ ընթացք առնող բարերախտ ու յաճախ տիտուր իրադար-  
ձութիւններու նկատմամբ, և թէ չենք յանար ազդային միասնականութեան  
ողին ամուր պահել, ինչ որ Եկեղեցւոյ աւագ պարտականութիւնն է եղած ու  
կը մնայ դարերով մեր ազդային կեանքին մէջ: Այս տողերը նպատակ չունին  
Հայ Եկեղեցւոյ ջատագովութիւնը ընելու, ոչ ալ պատասխանը ըլլալու բոլոր  
անոնց՝ որոնք կացութեան ամբողջական հասկացողութիւնը չունին և յաճախ  
իրենց մեղքերն ու ողբերգութիւնը ծածկելու համար, ուրիշներ մատնանիշ  
ընել կը սիրեն: Մեզի համար ցաւազին անակնականեր եղան վերջերս կարգ  
մը զրչակներու անարզիչ ակնարկութիւնները Հայ Եկեղեցականութեան և  
անոր նուիրապետական Աթոռոններու նկատմամբ: Մենք զիտենք թէ Հայ Եկե-  
ղեցին թէ՛: Մայր Հայենքիք և թէ Սփիւռքի տրամութիւններու մէջ ինչպէս  
իր բովանդակ կարելին կ'ընէ երկրին տեղական պայմաններուն և պետական օ-  
րէնքներուն թոյլտուութեան չափով պահպանելու և երկարածզելու համար Հա-  
յուն ազդային կեանքն ու ինքնութիւնը իր բոլոր նուիրական երեններուն վրայ:  
Եթէ անիկա Սփիւռքի մէջ չի յանողը ըլլալու ոսկի շղթան բոլոր տարանջատ  
մտայնութիւններն ու խմբակցութիւնները իրարու կապող, ատոր յանցանքը  
անտարակոյս որ Եկեղեցինք չէ: Դժբախտ մտայնութիւններու չըսելու համար  
քացիած հովիններու արդիւնք է այն թիւր վերագրումները, որոնք ինչպէս  
ըսինք: Ժամանակէ մը ի վեր անպատկառ ու լիրը ակնարկութիւններով կ'ար-  
տայայտուին անարդարօրէն Հայ Եկեղեցական Հաստատութիւններու և անոր  
պաշտօնեաններու հանդէպ:

Հայաստանեայց Եկեղեցին, Սփիւռքի այժմու պայմաններուն տակ, զըլ-  
խաւոր և միակ ազդակն է ազգապահանման: Այս իրականութեան նկատմամբ

իրենց աշքերը խփողներ և իրենց Մայրենի Եկեղեցին հարուածողներ հայ անունին անարժան վիճումներ են պարզապէս։ Ոչ մէկ ազնիւ մտաւորական թողլպիափ տար ինքզինքնին ունենալու նման բացառական ելոյթներ։

Հայաստանեայց Եկեղեցին կեղրոնական ազդակն է և կը մնայ դարձեալ ազգապահապանման, պէտք է գուրգուրալ անոր վրայ, պէտք է յարզել զայն, և փափաքիլ անոր պայծառութեան՝ որ իրեն մայր որդեգորավ կը փորձէ իր կարելին՝ օրերու տրամութեան և փշոց հոգերուն գէմ ապահովանարան ըլլալու բախտէն զարնուած և մարգերէն դաւուած իր զաւակներուն։

Հանրային կեանքին մէջ, Մամուլն է որ առաւելապէս կը առեղջէ մասյանութիւններ և բարի տրամադրութիւններ, ծառայեցնելով զանոնք անշուշտ հանրային շահերու։ Մեր մէջ մենք Մամուլին կը պարաինք յանակի նուև յառի միասումներ և զրպարտութիւններ աերմանելու գործը, որնց գէմ գժբախտաբար չունինք կարելի միջոցներ և հակակշիք պաշտպանութեան։ պարազայ մը որ նուազ չի զօրացներ, իր թէ, յոնուն բարոյականի զրող զաշխառուները։

Երբ մեր լրագրութեան մէջ ամենէն գուեկի կերպերով կը ենթանք առ հարուածենք մեր առաջնորդները, նշատակ ընելով զանոնք անարդարօրէն հանրային ուշադրութեան, երբ կ'արմամարնենք ու կը զրպարտենք մեր նուիրապետական ու կրթական հաստատութիւնները և անոնց նուիրաւած զործիշները, արիշ բան չենք ընենք ըներ, բայց եթէ պայմանել մեր ժաղովուրդի վարոյականը, խորսակել անոր գարաւոր վստահութիւնը։ Եթէ չաւզեցնենք ցարդ անդրագառնալ, ինչպէս ըսկնք, այս անպատմախանաւառ ու անսրակ զրչակներու, անդատկառ արտայալութիւններամ, որնք ժամանակէ մը ի վեր մեր հանրային շահերու և բարոյականի անկոչ պաշտպաններ են դարձեր, իրենց ունեւցած մեծ մթերքէն, ցեխէն, ուրիշներուն ալ բաժին հանելու, պատճառ այն էր որ ցեխին քար չի նետաւիր։ Հետեւաբար ոչ միայն գուեկի և անհետեթ, այլ նուև բացարձակապէս անարդար է վերադրումը՝ զոր քանի մը դրչակներ, իրեն հասարակաց կարգախոսէ մը զրդուած, սկրտած են ընել Հայ Եկեղեցւոց հոգեւորականութեան հասցէին հիմաթարուած ողի, ևսասէր, պիտառենչ, հաշմանդամձ կոչելով այդ ասպարէցին նուիրուածները։

Պարզ է թէ կրօնական նաւատիք և դերի մասին է իրենց ակնարկութիւնը, չենք ուզեր նոյնիսկ հարցնել թէ անոնք որ կը գործածեն այդ բառերը, սատուցիւ ունինք անոնց հասկացողութիւնը, և կամ իրենց կեանքին մէջ զգացած էն երբեք համակրանքը կրօնական հաստատութիւններու և անձերու հանդէպ, որ իրաւունք զգային հիմակ իրենց՝ արհամարհական վերաբերմւնքը պարզելու այնպիսիներու նկատմամբ, որոնք իրենց աշքին զուրկ կը թուին այդպիսի առաքինութենէ մը։ Դիտենք վստահ թէ նախանձախնդրութիւնն ու համոզումը չէ որ կը շարժէ այդպիսիներուն զրիշը, այլ կիրքն ու կեղծիքը։ Այս պատճառաւ մեր խօսքերը կ'ուզդուին ոչ թէ իրենց, որոնք զիսենք թէ խոզ են ամէն ձայնի՝ որ իրենց հաշւոյն չի հնչեր, այլ անոնց, որոնց յարգանքն ու սէրը կ'ուզեն պղտօրեկ՝ Հայ Եկեղեցիի և անոր նուիրեալ պաշտօնէութեան հանդէպ։

Եւ սակայն այսպիսիներուն ցաւը այն չէ որ Հայ Եկեղեցականութիւնը ընդունակ չէ իր գերին և ուրիշներու կը ծառայէ, այլ այն միայն՝ որ անիկա-

արտաքոյ է իրենց ազգեցութենէն, և չի շարժիր իրենց փափաքներուն համաձայն ու Եթէ Հայ Եկեղեցականութիւնը ըլլար այնպէս ինչպէս այդ զրչակները կը սիրեն որակել, իրենք շուտով պիտի կրնային իրենց հետ ունենալ զայն, վասնզի ով աւելի քան իր ողերին անարժան Եկեղեցականութիւնը պիտի կը ընար ըլլալ ամենէն նպատակայարմար զործիքը իրենց ձեռքին մէջ։ Հայ Եկեղեցիի գարաւոր աւանդութիւնն ու ովին եղած է միշտ ծառայել ժողովուրդին հոգեւոր և բարոյական կեանքին միայն, և հաւատարիմ միշտ իշխանութեանց, տալ ոզկայսերն ակայսեր, և ոզկաստուծոյն՝ Աստուծոյց։ Ու մեր ժողովուրդին համար ազգային զիտակցութեան ամենէն վառաւոր շրջաններէն մին պիտի սկսի երբ զիտնայ և կամենայ իր կրօնքին ու կրթութեան զործին վարչութեան շրջանակէն դուրս թողուլ զանոնք որ ո՛չ առաջինին հաւատքը ունին և ոչ երկրորդին անխառն ըմբռնումը։

Հայ Եկեղեցականը, ու մանաւանդ Եկեղեցականութիւնը, երբեք ինքն զինքը ընդունակ չէ ըրած այն զերազումներուն՝ զորս ումանք, չարամիտ ու սովիեսա, կ'ուզնեն ընել։ Հայ Եկեղեցին միշտ բաժնած է իր ժողովուրդին ճակատազիրը, հաւատարիմ իր դերին և պատմութեան հաւաքած, սփոփած և յուսագրած է աղէտահար իր հօտը, և անոր հոգեկան ու բարոյական ծառայութեան ի սպաս զրած անձնազններու հոյեր։ Բարոյական, կրօնք և Եկեղեցի, ազգերու ներքին կեանքը մնուցանող ամենէն ազնիւ այս սրբութիւնները՝ ճիշդ է թէ վտանգի մէջ են, և սակայն անիկա ներքին հարկ մը ըլլալէ աւելի արտաքին է և ընդհանուր։ Մեր գարու ընկերութիւնն ու մշակոյթը տակաւ կը հեռանայ ողեկանէն, Աստուծածայինէն։ Բայց կը կրինենք ովին անմահ է, հակառակ ժամանակի աննպաստ բերումներու։ Հայ ժողովուրդը ընաւ զուրկ չէ եղած այդ ովիէն, ինչպէս Եկեղեցականը անոր ազնիւ մատակարարն ու արնաւտը ըլլալէն։

Մամուլը պարտի իր բարձրութեան վրայ մնալ, կարենալ կատարելու համար այն նուիրական յանձնառութիւնները որ իրեն են, և իրմով մեր լեզուին, մեր մտքին և ժամանակին,



## ԿՐՈՆԱԿԱՆ

### ԹՈՒՂԹ ՊՈՂՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՅՑՆ ԱՌ ԿՈՐՆԹԱՑԻՍ

(ՆԵՐԱԾԱԿԱՆ ՄԱԽԱՏՎՈՒԹԻՒՆՆԵՐԻ)

Ա. Կորնթոս. — Կորնթոս՝ ուր Սուրբ Պողոս այցելեց և ուր հաստատեց եկեղեցին և սրուն ուղղած էր այս Թուղթը, նոր հիմարկութիւն մըն էր այն կին վաճառաշահ քաղաքին տեղւոյն վրայ ուր կը պատմուէին Սիսեփոսի և եկեղեցփոնի առասպեկները: Ան եղած է մայրաքաղաքը Սիրակուսայի և Կորկիրայի (այժմ Գորգով) հարուստ գաղթավայրերուն, համբաւաւոր իր վաճառականութեամբ, արուեստով, ճոխութեամբ և իր ծովային ուժով: Բ. գարուն Ն. Ք. երբ Հոռվմէացիք սկսան տարածուիլ զէպի արեւելք, Կորնթոս կեդրունատեղին էր նեկանան գաշնակութեան՝ որուն կը մանալցէր նաև Հոռվմէն պատգամաւրութիւնը մը: Անոր վաճառականական արդինանարութիւնը Հոռվմէական բանակին և պատգամաւրուներուն նախանձը զգնուց, այնպէս որ Լուկիոս Մումենոս Ն. Ք. 146-ին գրաւելէ ետք աւերակ գարձուց զայն և զլիսւոր գանձերն ալ Հոռվմ փոխաբեց: Վաղաքը աւերակ մնաց գրեթէ 100 տարի, երբ Յուլիոս Կեսար վերաշնեց զայն և վերածեց Հոռվմէական գաղթավայրի մը՝ անոր բնակիչները Հոռվմէացի զեթերաններ էին, և լեզուն ալ լատիներէնը: Բայց շատ չանցած յոյն բնակիչները աւելի բազմացան, թէս քաղաքականապէս միշտ ենթակայ մնացին Հոռվմէացիներուն:

Քաղաքը իր բնական առաւելութիւններուն չնորիկ շուտով վերստացաւ իր անցեալի վաճառականական մեծ զիրքը: Հոգը բացի ծովուն եղերքը երկարող շերտէ մը անբարերե էր, այս իրողութիւնը միացած անոր նեղ պարանոցի մը վրայ գտնուելու առաւելութեան, պատճառ եղաւ որ նոր բնակիչներն ալ կններուն պէս իրենց ապրուստ փնտուէին ծովուն վրայ:

Կորնթոս Ասիոյ և Խոտալիոյ միջեւ գտնուող ճամբռուն վրայ էր, պարանոցէն

իրենց գոյքերը փոխազրելով և նոյնիսկ իրենց նաւերը ցամաք հանելով՝ զանառականները թէ կը կուսափէին Մալթայի գլուխին փոթորիկէն: Այսպէս, արտաքին յարաբերութիւններու շնորհիւ նոր գաղթավայրը շուտով սկսաւ ցուցադրել էին յոյն քաղաքի մը բոլոր յատկանիշերը: Ամենէն առաջ հաճոյքի քաղաքը մըն էր անիկա: աշխարհի ամենէն անբարոյական քաղաքը, Պոսիդոնի պաշտամունքը անդի տուած էր Կիրքի աստածուներին՝ որ նման Սփինոսի Արտեմիսին արեւելեան պաշտամունքը մըն էր ուր կը զիմէին բոլոր աշխարհի հաճոյասէրները: Կորնթացի մը հօմանիչ էր՝ հաճոյասէրի մը, և բեմերու վրայ կը ներկայացուէր արբեցողի դերով: Հոռվմէացուց Թուղթին հեթանոս մոլութիւններու ահնելի ցանկը (Ա. 21-32) գրուած է Կորնթոսէն, և կը ներկայացնի ժողովուրդին բարոյական անկումը:

Անիկա առեւտրական քաղաքը մըն էր, Կորնթացիները իրացուցած էին հաւասարակութականի մը թէ առաւելութիւնները, եւ թէ՝ մոլութիւնները: Մէկ կողմէն գործունեայ, փութաջնա եւ ձեռներէց էին, մին կողմէ գրամաէր, հեշտասէր, անձնահաճոյ եւ իրարու նկատմամբ՝ անվասահիլ:

Ան նաև մտաւորական կեդրոն մըն էր, յոյներ, նոյնիսկ իրենց փառքի օրերուն մէջ, հակամէտ էին պառակտումի և սիրահաք՝ վիճաքանութեանց, և անմիաբանութիւնն էր որ իրենց Կործանման պատճառ եղաւ: Իրենց ազգային անկախութեան կորուստը մկեց զիրենք զքաղելու իմացական հարցերով: Այս գրութիւնը, մասնաւորապէս զարգացած էր Կորնթոսի մէջ, քաղաքը հարուստ է արուեստի ամէն տեսակ գործերով, ճարտասանութեան սրահներով, և իմաստափական գլացաներով: Եւ անտարակոյս այս բոլոր երեւոյթները պիտի ազգէին Կորնթոսի մէջ նոր հաստատուած եւ կեղեցիին կենցաղին և բարոյականին վրայ:

Այսպիսի բաղմացել եւ բաղմամարդ քաղաքի մը մէջ քրիստոնէական առաքելութիւնը գտաւ ոչ միայն հրեայ սինակուլը, որ իր Կորիզը եղաւ եւ աստուածավախ յոյներու շրջանակ մը, որ իր լաւագոյն ատաղձը կազմեց, այլեւ չփում ունեցաւ անոնց հետ որոնք գործի բերումով

հսն կուգային և վերադարձին աւետարանը կը տարածէին իրենց քաղաքներուն մէջ։ Ահա այսպիսի քաղաքի մը մէջն էր որ Ս. Պօղոս Թեսաղոնիկէէն իր հավանելով մեկնումէն և Աթէնքի մէջ ունեցած իր պղտիկ յաջողութիւններէն ետքը կարող եղաւ հաստատել, ծաղկեալ և ազդեցիկ թէն խռովեալ և յաջումալից քրիստոնեայ հասարակութիւն մը։

Բ. Կուրերոսի նկեղեցին հաստառութիւնը — Կորնթոսի Եկեղեցին հաստատութեան մասին իրեն պատմական ծանօթութիւն ունինք Ս. Պուկասի տեղիկութիւնը Գործք Առաքելոցի ժի. գլուխին մէջ և քանի մը հարեւանցի տեղեկութիւններ Ս. Պօղոսի Թուղթերէն։ Առաքեալին կը հրամայուր հեռանալ Մակեդոնեայէն, իր ծրագրին գործադրութենէն առաջ։ Աթէնքի մէջ, Ծիրայի և Տիրոմիթէսի պատմուած պահուն պղտիկ յաջողութեամբ փորձած էր չափի նորադարձներ, Արիստագիփի մէջ՝ գտատաւորին առջև իր հրապարակային ջատագովականով։ Խաքէն Նիրա և Տիրոմիթէս հասած և կրկին մեկնած ըլլալով՝ վերջինս գէպի Թեսաղոնիկ և առաջինը հաւանաբար գէպի Փիլիպոպէ (Յմժ. Գործք ժի. 15-16, Ժի. 5), Ս. Պօղոս յառաջացան գէպի Կորնթոս ըստ իր սովորութեան նաևանդին մայրաքաղաքը վերածելով կերորն՝ իր առաքելական գործունէութեան։

Ան հոն եկաւ տիկար և յուսահատ հաւանաբար Մակեդոնեայի և Աթէնքի մէջ իր անյաջողութեան հետեւանքով, բայց ուրոշած էր աւետարանը քաղաքներուն մէջ։ Պօղոս առաքեալ իր յաջողութեան մեծ մասը կը պարտի անձնական բարեկամներ շինելու իր կարողութեան Կորնթոսի մէջ, ան ծանօթացաւ Ակիւզաս անուն հրեայի մը և անոր կոնջ՝ Պրիսկիպայի հետ, Ակիւզաս առաջական գործի բերումով Պօնտացի էր, բայց Հոռոմ հաստատուած և Հռովմէանպատակ։ Առանք իրենց իրենց առաքելու յամբորդութեան նամբորդութեան ընթացքին շինում առնեցած էին քրիստոնեաներու հետ և ընդունած քրիստոնէութիւնը։ Ս. Պօղոս հաստատուեցաւ Կորնթոսի մէջ, և հոն կեցաւ տասնընթէր ամիսներու շրջան մը և այդ միջոցին իր առաքելութեան գործը յառաջացաւ և տարածուեցաւ ըլլակայ քաղաքներուն մէջ ալ։ Բայց հրանենք ուրիշ միջոց չունենալով խափանելու առաքեալին գործունէութիւնը, դիմեցին Բգելինին, բայց ան մերժեց միջամուիխ ըլլալ կրօնական ինդիրներուն, և տառվ մարեցաւ հրեկից վրէժիներուն մէջ ալ։ Այս գէպքերէն յիտոյ ուելի լուրջ հետեւանքներու տեղի չտալու համար ան մեկնեցաւ Կորնթոսէն տակաւին նորակազմ Եկեղեցին չհասցաւցած իր բաղացացած բարոյական բարձրութեան, իր մեկնելէն ետքը հաւանաբար երկներ նշանակեց Կորնթոսի Եկեղեցիին համար (Ա. Կորնթ. 12 և 28)։

Անական մէջ թէ հրեկից և թէ հեթանոսաց։

Բայց երբ նիդա և Տիրոմիթէս վերադառն Մակեդոնիայէն, Ս. Պօղոս սկսաւ քաջալերուած խօսիլ, ոչ միայն փաստերով այլ նաև անձնական փորձառութիւններով և համոզաւմով թէ Ծիսուսն է իրենց ակնկալած Մեսիան, բայց ունկնդիրները չգոհանալով անոր վկայութիւններէն և բացարութիւններէն, սկսան նախատել Քրիստոսի անունը, նա իր պատզամը մերժելու ամբողջ պատասխանատուութիւնը անոնց քայլ գործից և ապագային հեթանոսներուն երթաւ թիւ գարողակեցն իր որոշումը յայտնեց։ Այսպէս ան գաղրեցաւ սինակոկին մէջ խօսելէ և վայլեց Տիրոս Յուստոսի մը ասպենականութիւնը, որուն տանը շատ մատէր սինակոկին, Յուստոս նոյն անձն է Ա. Կորնթ. Ա. 14 ին մէջ յիշուած Փայխօսին հետ, որ հոգմէացցի գաղթականներէն մէկն էր։

Եռուով անոնց միացան նաև Կրիստոսի անուն սինակոկին պաշտօնեայ մը և կամաց կամաց պղտիկ համայնք մը կազմուեցաւ գլխաւորաբար հեթանոսներէ։ Ս. Պօղոս հաստատուեցաւ Կորնթոսի մէջ, և հոն կեցաւ տասնընթէր ամիսներու շրջան մը և այդ միջոցին իր առաքելութեան գործը յառաջացաւ և տարածուեցաւ ըլլակայ քաղաքներուն մէջ ալ։ Բայց հրանենք ուրիշ միջոց չունենալով խափանելու առաքեալին գործունէութիւնը, դիմեցին Բգելինին, բայց ան մերժեց միջամուիխ ըլլալ կրօնական ինդիրներուն, և տառվ մարեցաւ հրեկից վրէժիներուն մէջ ալ։ Այս գէպքերէն յիտոյ ուելի լուրջ հետեւանքներու տեղի չտալու համար ան մեկնեցաւ Կորնթոսէն տակաւին նորակազմ Եկեղեցին չհասցաւցած իր բաղացացած բարոյական բարձրութեան, իր մեկնելէն ետքը հաւանաբար երկներ նշանակեց Կորնթոսի Եկեղեցիին համար (Ա. Կորնթ. 12 և 28)։

Ս. Պօղոս 52ի գարնան մեկնեցաւ գէպի երուաղէմ նորէն այդ կողմերը վերազառնալու յոյսով, իսկ Ակիւզաս և Պրիսկի կիղան ալ մեկնեցան գէպի Եփեսոս։ Ս. Պօղոսի Կորնթոսէն մեկնելէն ետքը հոն հասաւ քրիստոնեայ ուրիշ քարոզիչ մը, որ մեծապէս օգտակար եղաւ Եկեղեցիին, թէն միւս կողմէ ալ երկպառակութեան նիւթ հայթայթեց։ Ան Ապողոսն էր զոր և կուկաս կը յիշէ Գործք Առաքելոցի ժի. 24

համարին մէջ։ Ան ծնուռնզով Աղեքսանա գրիցի էր, Յիսուսի մասին տեղեակ էր, բայց ժաման էր միայն Յովհաննու մկրտութեան։ Առաջին անգամ նիկեսոս եկաւ և յարաբերութիւն մշակեց Ակիւզասի և Պրիս կիւզայի հետ որոնք ճոխացուցին Տիրոջ մտապն իր ունեցած ծանօթութիւնը և մկրտեալով՝ Կորնթոս լրկեցին յանձնարարական նաև մակներով, որ մեծապէս օգտակար եղաւ թէ անոնց որոնք արդէն կը հաւատացին և միւս կողմէ ալ Ս. Գրոց իր ճարտար հրմատթեամբը հրեաներու կ'ապացուցանէր թէ Յիսուսն և պատուած ճշմարիս Մեսիան։

Ապողոս չի թուիր հակառակ քարու զամ ըլլալ Ս. Պատուի առուցած ճշմարտութեան։ Թուզթին մէջ առաքեալին ակնարկած Ապողոսեան կուսակցութիւնը առելի արդիւնք է։ Ապողոսը մարկ ընդոներու միւսներէն լուագոյն ծանօթութիւն մը ունենալու մարմաշին, քան Պատուի հակառակ քարոզութեան։

Հաւանական է, բայց ոչ սրոշ, թէ Ա. Պետրոս ալ այցելած ըլլայ Կորնթոս, այն բաժանաւմներու մէջ զոր Ս. Պատու կը յիշէ կուսակցութիւն մըն ալ կար որ ինքնինքը կեփանական կ'անուանէր, բայց ասիկ կրնար ըլլալ ազգեցութիւնը այն խնդիրներուն ուրոնք արդէն գոյութիւն ունին Անտիոքի և Գաղատիոց կեկեցիներու մէջ (Դործք, Ժեւ 1, Գող. Ա. 7)։ Այս առեակ այցելութեան մը միակ ուղղակի ակնարկութիւնը կը գանուի Կորնթոսի եպիփառուս Դիրոնիսոսի Հոսմէր կեկեցաւոյն ուղղուած նաև մակի մը մէջ առ կ'ըսէ թէ Կորնթոսի նկեցին կիմուած է Պատուի և Պետրոսի ջանքերով որոնք երկունք արկութիւն ալ նոյն բանը սրբացնեցին։ Բայց ամիկա պարզ արձագանք մը եղած ըլլակ կը թուիր Ա. Կորնթ. Ա. Գլուխին մէջ եղած ակնարկութեան որ շատ ալ վստահելի չէ։ Արդարեւ, Կորնթոսի մէջ կար գրեայ ծագումով կարեւոր անձնաւորութիւն մը, որ պատասխանատու էր հայ կապօղուան կուսակցութեան (Բ. Կորնթ. Ժեւ 20), Ա. Պատուի և Ս. Պետրոսի յառաբերութեանց մասին ունեցած ծանօթութիւն մեզ կ'արգիլէ ընդունելու որ անոնք կուսակցութիւն կազմելու աստիճան իրաւու հակառակ պիտի քարոզէին։

(Եարունակելի)

Ս. Վ. Մ.

## ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Ընդհակա աս զօրս  
ցերեկ դասակի՛:  
ՍԱԹ. Ի. Յ.

Անդրադարձած է՞ք բնաւ ձեր քովն ի վեր ապրող այն բազմաթիւ մարդերուն, որոնց կեանքը թէ իրենց՝ և թէ աշխարհի համար ոչ մէկ նշանակութիւն ունի Մարտի որոնք կը թողուն որ անհութեան ծոցը հուրին իրենց մտածումները, սէրերը, ուսերը, վերջապէս այն բոլոր կարելիու թիւնները որոնք մարդուն են ու փոխագործաբար կրնան մարդկութեան ըլլալ։ Մարգեր են ասոնք, ամէն ժամանակի պատահանող, որոնք չեն մտածած երբեք թէ ինչո՞ւ համար կ'ապրին ու թէ ինչ է մասնաւանդ կեանքը նպատակը։ Անոնք կը թողուն որ սակին իրենց օրերը ժամանակի հուսանքն մէջ՝ առանց մտածելու անանց արժէքին։ Անոնքը ժամանակը կ'առնէ աւ նոնց ամբ, թարմութիւնը, գեղցիցութիւնը, ու օր մըն ալ երրմանուան շուրջը վաէկ իր շշափելի պատանքը անոնց մարմայն վրայ, անոնք ոչինչ կ'ունենան տարիք այս աշխարհին, վասնզի ոչինչ ուղած էին ունենալ ու առնել այս կենանքին։ Այդպիսին ներուն՝ մահուան կրեշտակը գուցէ հեգւնանքով ըսէ։ Ելնդէ՞ր կայք սստ զօրս ցերեկ զամարկից։ Ու անոնք գուցէ պատասխանեն աւետարանի բառակին անգործաներուն պէս, աջի ու ոք կալաւ զմեզ է գարձուու։

Սակայն ոչ ոք կրնայ չքմիղել ինքաղինքը, պատասկով որ արդիշներ մտածեն իր մասին ու տնօրինեն իր կեանքը։ Օրերն ու տարիները որոնք մեզմէ իւրաքանչիւր ըին են, ինչ կը թողուն իրը արժէք, իրը շշափելի ու արժանի կատը, մէկ խօսքով իրը բիւրեցացած ինչ, մեր մտածումներուն, զգացումներուն, և կեանքին։ Առ մենք չունեցանք արժէքք այդ փըսւ բանքներ և մեր մտածումներն ու զգացումները անապատի հոգէն քշուող աւագի հայտիներու պէս հոսեցան անյատութեան ձոցը, պատճառ այն է որ մենք չ հաւատացինք մեզի և մեր արժէքներուն պահապահ կայքաւ զի մինչ ինչ

կորիցէն կ'ըսէ աւետարանը: Ուս անօնք միայն կրնան իրենց կեանքի այդ արժէք բեկորները բողքովի բերել, որոնք կրցած են առնենալ զանոնք ժամանակի ընթացքին:

Անչուշտ զժուար է կեանքը տուեալ արժէչափերով ասկմանիւ: Ամէն դար իր պահանջը ունի, և ատոր համեմատ կ'արժեւորուին մարդկային մտքի ու հոգիի արտայայտութիւնները: Սակայն կեանքը իր որոշ ձգտումները ունի, մարդկային յառաջինութեան և կատարելութեան ընդհանուր պահանջով պայմանաւոր: Մարդ մը որ չունի իր ուրոյն նամբան, այսինքն իր նպատակին երկարելու, վազիու ուժը, իր հեռաստղը, հազիւ թէ բանւոր էակ մը կարենայ նկատուիլ: Ինքնազարդացումը, ինքնազիտակցութիւնը և լավիմաց փառասիրութիւնը, գլխաւոր ազդաները կը կազմեն այդ նամբան:

Երկրորդ կարեւոր արժէքը մարդուն իր աւագութիւնն է, լայնութիւնն, իր համակարանքը կեանքի և մարդոց նկատմամբ: Այս կարողութեան չնորհիւ է որ մենք կը դառնանք ուսուցիչ, բարեկործ, ընկեր, ու չնորհիւ այս լայնութեանն է որ կեանքի հրաշքը կը հոսի մարդէն մարդերու և փուխտարձօքն:

Զի բաւեկ սակայն որ մեր կեանքը այսպէս իր երկայնքովն ու լայնքովը, այսինքն իր ձգտումովն ու բովանդակութեամբը իր բազործուի, անհրաժեշտ է որ ան ունենայ իր բարձրութիւնը, որ երկուքին երջանիկ միացումն է: Մեր կեանքին գերազոյն մտածումը և նպատակը Աստուած է, անոր մեր ձեցումը, սէրը և նազանդութիւնը գերաւ գոյն նպատակը կը կազմէն մարդ էակին: Իշուր չէ որ արեւմտեան միազիքը կ'ըսէր, մենք շինուած ենք Աստուծոյ համար և իրա միայն երջանիկ ենք և կատարեալ:

Առաջին և միակ ճշմարտութիւնը այն է թէ մարդը կը պատկանի Աստուծոյ իր մնութեամբ և թէ պահ մը կասկածինք այս ճշմարտութեան, խզած կ'ըլլանք մարդուն և Աստուծոյ միջն եղան կապը — կրօնքը — և ասով կասեցուցած կ'ըլլանք մարդուն բարձրագոյն և մեծ խոհանքները, որոնք Աստուծով են պայմանաւոր: Աստուծոյ հայրութիւնը, մարդուն որդիութիւնը և մարդկային եղբայրութիւնը, գերազոյն իրողութիւնն է մարդկային կեանքին: Առանց ոսկի

շլթոցներու այս յօրինումին չկայ ոչ բառ բոյական և ոչ իրական իմաստավորութիւնն է:

Ապրիլ չի նշանակեր միայն չնչելու կամ խորհիլ և հոդալ իր բնական ու սովորական կարիքները: Մարդ էակը կոչում մը ունի և պարտի լեցնել զայն, Կատարեալ կեանքը կ'ենթադրէ Փիդիքական մը՝ իր ուժերու բովանդակ կատարելութեանը մէջ: Միտք մը՝ իր գործելու բոլոր կառելիութիւններով, մաքուր խիզն մը որ հաշտէ ինքնազնքին հետ ու կը մօտենայ Առա տուծոյ: Մարդը Աստուծոյ իրական պատկերն է, բարձր ու վայելուչ, ու պարտի ինքնազնքը մաքրել այն բոլոր ազտերէն և անկանոնութիւններէն որոնք կրնան աղարտել իր արքայական դրշմը: Եթէ մարդկային կեանքը աստուածայինջ է պայմանաւոր, այդ պարտագային մարդը պէտք ունի հոգեւոր սննդառութեան մը որ Աստուծոյ նկարագրին նմանութիւնը բերէ: Սառունագոյն նկարագրի մը զմեկ ոչ միայն կը հեռացնէ Աստուծոմէ, այլ նաև մեր մարդկայութիւնն: Ի վերջոյ ճշմարիտ է այն խօսքը թէ մարդ հացով միայն չապրիր: Ֆիզիք ուժը, մտաւոր կարողութիւնը չենք բաւեր որ մարդը ըլլայ այն՝ ինչ որ պարտի ըլլալ: Նկատի ունեցէք պատմութեան մեծ շրջանները, յունական և հոգմէխական մշակոյնները, աննոց չպակսեցաւ ուժ և իմաստութիւն, այլ բարոյական, այսինքն այն ներքին ներդաշնակութիւնը որ մարդկային բոլոր կարողութիւնները կը միաձաւէէ, առաջնորդելով մարդը աստուածային նմանութեան: Ուժէն, իմաստութիւնն և աշխարհիկ բաւարարութիւններէն վեր՝ կայ բարոյական և ոգեկան այն բարձր կարելիութիւնը, զոր մենք կրօնական կը կոչենք, որ ուրիշ բան չէ բայց օրէնքը գիտակութեան: Այդ ներքին ուսին, օրէնքին չնորին այս մարտիրոսները քաջութեամբ կը կենային բոցերու մէջ և գաղանեած ժանիքին տակ: Մարդիկ չէին կրնար հասնալ զիրենք, օրովհետեւ հազորք չէին այն ներքին ուժին որ իրենց էր, այն ճշմարտութեան՝ որ կեանքին աւելի կ'արժէր սրովհետեւ ճշմարիտ կեանքին կը տանէր զիրենք:

Իմաստունը, երբուը և սուրբը պատեւել կամ նուազ չափով ունին աստուածային այդ ուժէն և մօտ են Աստուծոյ: Կրօնքը

այդ բոլորի միաձոյլ պահանջն է, այն ոսկի կամուրջը որուն վրային զարերով մարդկութիւնը կը փորձէ Աստուծոյ երթալ:

Ասիկա սակայն հերաներու և սուրբերու յատութիւն մը չէ միայն, ան կը վերաբեր բովանդակ մարդկութեան Սակայն աշխարհի մէջ որքան ատեն ճշշմարտութիւն և շահը չնն հաշտուած և պայքարի մէջ են, կեռնքը պիտի մնայ իր ցած մակարգակին վրայ և նեղ ու մութ ըմբռունումին մէջ: Այսօրուան աշխարհը չունի զոհողութեան ոգին, ճիզ և աշխատանք, ի ինսկիր ներքին առաքինութեան, և աւետարանի առակին անգործներուն պէս երբ մեզմէ իւրաքանչիւրին հարցուի ընդէ՞ր կայք սոս զօր ցերեկ գատարիքը հաւանաբար պատասխաննենք չըմեղօրէն, «զի ոչ ոք կալա զմեց ի վարձու»:

Զկայ ապրոյ անհատ մը աշխարհի մէջ, որ չգտի այս կատարելութեան, որ չուզէ սնուցանել ինքզինքը պահանջուած կատարելութեան սնունդով, սակայն հարուստը պարտի համոզուիլ թէ ոսկիով չէ որ կը կառուցուի նկարագիրը: Մտաւորականը պէտք է մտածէ որ մտքի ուժը չի բաւեր ըլլալ այն ինչ որ ներքին առաքինութեան պահանջն է:



Կատարելութեան և ինքնագիտակցուաթեան ձգտումը մարդկային հոգիի ամենանալի յատկութիւններէն մին է և յառաջդիմութեան հիմնաքարը, ինչպէս անհատներու այնպէս ալ ապգերու համար: Կեանքը իր արտաքին և ներքին բոլոր երեւոյթներով շարժում է, գէպի որոշ նպատակ մը՝ գէպի կատարելութիւն: Անոնք որ չունին այս ներքին ձգտումը և ձեռնամած կ'ըսպասեն որ ուրիշներ վարձեն զիրենք և կամ տնօրինեն իրենց ճակատագիրը, կը նմանին աւետարանի տուակի մարդոց, որոնք զուրկ են ներքին գիտակցութենէն և յառաջդիմութեան ձգտումէն: Կեանքը մնեց առեղծըլուած մըն է, գիտանալ իր գերը, որոշել իր նպատակը և ճշգել անոր համելու ուղեղքից, ինքնին յաջողութիւն մըն է յառաջդիմութեան ճամբուն վրայ:

այն տրուած է թափանցել կարենալ կեանքի խորհուրդին, և լոյսը որ մեզ կ'առաջնորդէ իրական կեանքին նպատակին, ամրող ջական կեանքին հաւատաքի լոյսն է, առանց որուն ոչ գիտութիւն և ոչ իմաստութիւն չեն կը նարաւատել մեր միտքին խաւարը, այն վերջնական վարագոյըր որ կը ծածկէ կեանքի առեղծուածը, սփինքսը մեր հոգիի ու մտքի աշերէն: Ի՞նչ է կեանքը, ինչո՞ւ համար ծնած ենք, ի՞նչ են բարին ու չարը, հմարաւութիւնն ու արդարութիւնը, ու մանաւանդ ինչո՞վ են անոնք պայմանաւոր: Հարցըր են ասոնք որոնց առջև մտածող և զգացող մարդկային միտքը զարերով կը մնայ չուարած առակաւին: Մեծ է անշուշտ գիտութեան բարիքը, իմաստափրութեան պահանջքը, սակայն անոնք ոչինչ կ'ըսնի տառապող հոգիին: Դիտութիւնն ու իմաստափրութիւնը որ այսօրուաւ ու երէկուան քաջաքակրթութեան թեւերն էին, չարիք կը գաանան առանց հաւատաքի հեռահայեաց ու մաքրիչ ուժին, առանց անոր ապահովիչ ու քաղցր ակնկալութեան:

Մարդկային հոգիի զարգացման պատմութիւնը և անոր բոլոր սիրագործութիւնները, հաւատաքի արդիւնք են: Ծշմարիտ հաւատաքի հերոսներ միայն կընան ըսել ըմահ ուր և քու յալթութիւնը, որպէս առևետ և կեանքին չեն նայիր իրեւ պատահանութեան մը վրայ, այլ նսուուծոյ էութեան և յայտնութեան յայտարար նշանին վրայ:

Այս ըմբռնումէն կը բիին անհատներու և ապգերու բոլոր ժամանակներու մեծ գաղաքարները, բարոյական և մարդասիրական արարքները, մարդկային հոգիի զարգացման շարժապիթները, քաղաքակրթութեան բոլոր մզումներն ու արդիւնքները:

Այն անհատներն ու ազգերը որոնք չունին կեանքի այս սկզբունքը, զուրկ են ինքնագիտակցութենէն, և որոշ յարացոյցն, ու կը նմանին տուակի բանուորներուն որոնք ձեռնամած կը սպասէին որ մէկը գար և ճշգէր իրենց ուղղութիւնը, անոնք անտարակոյս հաւատաք չունէին, ինչպէս իրենց զործին այնպէս ալ, իրենց անձին վրայ:

## ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆԱՆ

### Յ. ԽՍԱՀԱՎԱԿԵԱՆԻՑ

**Զինջ,** պաղպաջուն զուրին նըման  
Աղբիւրներուն հայրենական,  
Երզը սրժիդ — քերել, բռչուն —  
Հասաւ ծարաւ մեր երբներուն :

**Հոգիդ՝** հաղորդ ցեղիդ ցափին՝  
Հեծեց, հեւաց տառապազին.  
Սրժիդ երգերն ալ սիրաւոր՝  
Եղան վէրքեր արիւնաքոր :

**Չարին՝** անզօր, Սուտին՝ անհաւս  
Լըմեցի՛ր էկն ոսան ու դաւս,  
Ու կոյր երգչին պէս դառնաւաս՝  
Սիրեցի՛ր լեռն ու անապաս :

**Բայց երբ երկիրդ էր ա՛լ ազաս**  
Ժօղովուրդովն իր հարազաս,  
Երբ առաւօսն իր կը ըողա՛ր  
Գիշերն վերջ այնքան երկար,

**Խորհրդային կարգին մէջ կուռ՝**  
Երբ կը կանգէ՛ր միակըսն' ու,  
Խնդապատար՝ կարօսավառ՝  
Հայրենի տո՛ւն վերադարձար :

**Դարձրդ՝** բարի՛, գերըդ՝ ա՛րի,  
Օրըդ՝ օրօ՛ր, արե՛ւ մեզի,  
Ու նոր երգերդ ա՛լ անտրունց՝  
Դառնան համերգ համայնաւունչ :

**Վա՛րպես,** քընարդ հնչէ՛ երկար.  
Վաստակէդ վերջ՝ վարձերդ՝ կատա՛ր.  
Սովետահայ Պառնասն, ահա՛,  
Քեզ իրաւ պէ՛սն իր կը հանչնայ :

Ն. ԿԱԾԱՐ

## ԿԱՅԾԻԴ ԱՌԶԵՒԻ<sup>(\*)</sup>

ԱՐՍՐԱԿՈՒ ՔԱԶԵՐՈՒ ԹԻՇԱՑԱԿԻՆ

Սնիւններու բռվլին ճամուած նէք բեկոր,  
Ո՞վ ըերաւ ևեզ դասարան,  
Բաժնելով մեծ այն երազին փառաւոր՝  
Որ ողողեց Արարան...:

Կը սիրեմ ևո՛ւ ապրումիդ փառքը վսեմ՝  
Որ փոսէն մութ բերիր դուն,  
Դէմերն անուու եւ աչերը ժպտադէմ՝  
Զոր ճայեցան ևեզ հեռուն...:

Զէ՛նք առեղծուած, ա՛տեցինք ևեզ դարերով՝  
Նախընտրած միւս զերութիւն,  
Բայց զիջումն այդ՝ ըերաւ մեզի արեան ծով...  
Երգերու տեղ ... նորնդիւն:

1

Եղեռնի սեւ կրչունին մէջ փառայեղ՝  
Զոր սարժեցին մեր վրայ,  
Ինչ նեգնութեամբ՝ տեսաւ մեր վէրքը անեղ՝  
Ու ճայեցաւ ... Արարաւ:

1

2

(\*) Հայ լկամաւուներու աճիւնին՝ Արարային երուաղէմ փոխադրութեան առքիւ, յիւսակի համար՝ նեղնանակէն վերցուած զնդակ մը:

Վերշին անգամ՝ երբ ժեզ առաւ մէջն ափին,  
Ինչ մրննցեց հերոսն այն...  
Որո՞ւ անուն տուա, աչքը՝ մուք ամպին՝  
Հառաչանեով մը ունայն...:

Տեսա՛ր արդեօֆ, որոսումը գրսիին՝  
Լեռն ի վեր ցից զահավէծ,  
Հո՞ն ուր մահը՝ ձեռներուն մէջ գերանդին,  
Կը օնչեր բոյն ու վրէծ...:

Ինկա՛ն, ինկա՛ն, բանիներ հոն գիտակից՝  
Ըմպած «բաժակը լեղիւ...».  
Կեանեներ կանաչ՝ մբութեան մէջ լուսագին՝  
Բահալու նոր մէկ ուղի...:

Մօսակա՛լոր բարձունքի ծառ՝ Խուրբ տրդավ,  
Սնպարտելի անուններ,  
Միսէն, խողէն, ճամանակէն անսայրա՞ն  
Լոյսերու մէջ անսուներ...:

Ո՞վ չպայքած վրէծ անզօր երէկուան,  
Այսօր՝ մասունք ... յիշաւակ:  
Ապրէ՛ ընդմիւս, դարձած անմար արոււան՝  
Հոգիներուն անխորտակ...:

Հուրն անքեղուած՝ պանէ կուրծիդ մէջ ամուր.  
Այն գողին հետ անպատում,  
Ու տուա ժեզ՝ Սիւթը կոկիծ ու մըմուռ,  
Հերոսն անոււ ու տրտում...:

Հ Խ Ա Կ Ց Ե Ր Ա

ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԱԳՐԱՄՈՒ

Հետեւեա տաղը օրինակած ենի Ս. Արուռոյ թ. 1485 ձեռագրէն, որ Երուաղէմի մէջ գրուած է ժէ. դարու կիստն, նուր զրով:

Այս տաղի երկու փոփիսակներ հրատարակուած են արդէն, մին Դ. Վ. Մուտամանեանցի Մանանային մէջ, էջ 263, և միւսը Կ. Կուտանեանցի Միջնադարեան Տաղերու Նոր Փողովածուին Բ. Պատկին մէջ, էջ 33:

Ներկայ փոփիսակը հրատարակուածներէն բաւական կը տարերի, եւ ունի եօրը տողեր — 7, 8, 12, 13, 14, 20, 24 — որոնք նախորդներուն մէջ չկան:

Մեր մնդքն է արեր զագուան բազայ  
Կը տուցն է սրբեր պողպատու նուրոտայ,  
Ի բարձր է թռեր կու կանչէ դա, դա,  
Որ տեղ գունըզուն հաւի թեփուր կայ:

Ագուաւն է ժողվեր եւ հագեր կապայ  
Թեւերն է լարեր կու կանչէ դա, դա,  
Ժողովեցան ագուաւներն երամով առ նայ  
Դատաստան կանեն կու կանչեն դա, դա:

Ագուաւն է հագեր աթլաս ու թիմխայ  
Վըրան է բաշեր կանաչ զատիֆայ,  
Ի բարձր է թռեր կու կանչէ դա, դա,  
Եկէք որ երթանք ուտենք թաղիսանայ:

Ագուաւն զինքըն կու կարծէ բազայ  
Ինքն ի արձըւին մօտըն կու կենայ  
Կասէ ես ի ծեր մէջն եմ ամիրայ  
Ի բարձր է թռեր կու կանչէ դա, դա:

Արծիւ զայն լրսեց անկաւ ի դուսայ  
Ի յօդիցն ի վայր քան չարխի ննտ գայ  
Բռնէ զագուաւն ու կու տայ ճէզայ  
Զկարէ բարձրանալ կու կանչէ դա, դա:

Ագուան է հըպարտ մարդ որ մէջիս գայ  
Թէպէտ որ լինի նա ծանր ամիրայ,  
Տան ի վերայ գլխուն ասեն լա, լա, լա,  
Փոշիման երթայ նա ի վայր մընայ:

Հրատ. Ն. Վ. ՆՈՎԱԿԱՆ

## ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ

**Մխիթար Սեբաստացին.** — Մեր մշակութային պատմութեան մէջ, իր ուրախ գերը ունի անտարտիզոյ Մխիթարհան Միաբանութիւնը։ Ա. Դազարի գանքը իր գրական, պատմական ու բանասիրական պրապումներուն չնորդիւ, մինչև ժթ. գարու կէսը, պիտի գառանը հերեւոյիթ մը՝ առու նման շատ քիչ չըճաններ ունինք մենք մեր պատմութեան ընթացքին։

Գրական այդ շշխատանքի մասին իսուսել առաջ նկատի պէտք է ունենալ որ զենեստիկը Ժ. գարուն հայկական տպագրութեան կարեւոր կեզրոնն էր, արուեստի տեսակէտէն մահաւանդ։ Այն չըջանին երբ Վենիամիկեան հայրերը իրենց գրական բազմերես գործունէութեան կը ձեռնարկին, Եւրոպան կ'արթնար միջնադարի անթիրէն եւ լուսաւորութեան դրանք իր նուանումները կը փորձէր նեստան Անգլիայ մէջ իր նոր յահնութիւններ կ'ընէր, Լոկ իր իմաստասիրական գպրօցը կը կ'ընէր։ Ֆրանսայի մէջ Լուգովիկոս Ժ. գարեն վերջ Վոլթէր և Մօնթէսոֆիոյ իրենց մտքի կը բաշալիքները կ'արգասաւորէին, կատաղի պայքարը մզելով նախապաշարութերու և հնութեան գէմ։ Այս քանդողներու շարքին ասպարէզ կուգար ժան ժաք Ռուսոս, որ միայն քանդել չէր զիտեր, այլ և նոր և զեղեցիկ մաքերու կառուցանողը կը հանդիսանար, իր ձեռքը բռնած քնութեան և բանականութեան աւետարանը։ Պաղամիրներու այս խմբութեան կարգին, կը ձեռնարկուեալիքն իրերի արքական գործունէութեան կարգագործութիւններ կառագական կերպութեան մատական պետական կեանքի մէջ։ Գերմանիան մատարու վերաբեր կը ասեղձէին ազգային ինքնուրոյն մտածողութիւնն և գրականութիւն։ Խոսլիոյ մէջ, որ երբեմ վերածնութեան գաղափարը ու յետոյ խալիոյ ազգային միացման պիտի ապահովութիւնն է, նոզ, սահմանափակ, առանց համամարդկային լայն հորիզոններու։

Նաւանդ, անիկա մեր խեղճ մտքին ու հոգիին վրայ բացուած ազօտ պատուհան մըն է միայն, կատարեալ յիշապիմութիւնն մը, որ եկած էր մեր կեանքին մէջ վերահաստիկու ա՛յն ինչ որ անցեալին, նախորդ գարերու կը պատկանէր։

Անտարակոյոս Հռովմի քթին տակ ապրող և անոր հրահանգներուն և բարիքներուն ականջ և աչք տնկած Միաբանութիւնն մը, որուն գլխաւոր նպատակներին մին ալ հայերը պապական ընկած էր, չէր կրնար բաժնել Վոլթէրի, Քանդի, Թուուոյի և ուրիշներու մասհայեցողութիւնները։ Մխիթարեան Միաբանութիւնը ճշէր է, հետամուտ էր մեր մէջ զարգացնելու եւրապական գրականութիւնն, սակայն զիրքերը որոնք կը թարգմանուէին և գործերը որոնք կ'ուուումասիրուէին, կը կրէին մէկ իրը մեծութեան և մէկ իրը ողի։ Միջնադարու հասկան ցողութեան կնիքը։

Ժ. Պարս մեր գրականութեան համար կարելի է նկատել զարգացման և յառաջիկութեան գործ։ Տպարան, կատարակութիւնն եւ հեղինակութիւններ, մեծ հերոսութիւններ չեն այս գարուն։ Վենիամիկը և Կ. Պոլիս գլխաւոր կերպուններն են տպագրական և գրական այս գործունէութեան։ Կ. Պոլիս սակայն տիտական խաւարի մէջ մասց միշտ ենթակայ այն տիտուր մտայնութեանց, որ բովանդակ Թուուքիոյ էր և Ալևսաշալիկ և Պատմութիւնն պղինաձէ քաղաքին» գիրքերը ապացույցներ են մտաւոր այս թշուառութեան։ Կ. Պոլիս հայկականութիւնն է, նոզ, սահմանափակ, առանց համամարդկային լայն հորիզոններու։

Իսկ Վենետիկի հայկական մամուլին գլխաւոր նիւթերը թարգմանութիւններ են, կրօնական միջնադարը իր բովանդակ հնուաիքով կը կրամցով հայ հասարակութեան Ազգուինացին, Ալպերառա Մեծ, և նման սրբաւտիկ հեղինակներ անգամ մը ևս լոյսին կուգան ի հաշիւ հայ ընթեցողներու, իրեր և մեծըրածորան և ճշմարտութիւններ։ Հակառակ որ Վենետիկը Եւրոպայի մէջ էր, հոն և Կ. Պոլիս տպագրութեան մշակուած գրականութեան մէջ տարբերութիւն չկար։ Մխիթարեան Միաբանութիւնը որ կը յաւակնէր քաղաքակըրթութեան և լուսաւորութեան բացուած պա-

տուհանը ըլլալ հայ կեանքի վրայ, բացարձակապէս անհաղորդ կը մնար, ինչպէս ըսինք, քաղաքակրթիչ ու յառաջդիմական այն գաղափարներուն՝ որ այդ գարուն էր եւրոպական յառաջաւոր երկրամասերու վրայ:

Այսու չենք ուզեր ուրանալ այն մեծ գործը որ Մխիթարին եղաւ մեր մտքի պատմութեան մէջ, այլ միայն բնորոշել զայն, կարենալ կշռելու համար անոր արժէքը ժամանակի յառաջաւոր գաղափարներու կարգին, ու մանաւանդ թէ ինչ կը պարափ հայ ժողովուրդը այս մեծակամրաւ Միաբանութեան:

Բաղէօի դպրոցը. — Ժէ. գարու առաջին քառորդին, այս տիսուր ժամանակաշըրջանին, ինչպէս յիշատակեցնիք, Բաղէշի գորոցը կուտաք իր գերը կատարելու, տալով շարք մը պարտաճանաչ առաջնորդներ, սկզբանութերով կրթական գեղեցիկ շարժում մը Ամբրուսու նանքին մէջ: Ժէ. գարուն Բարսեղ գարդապետի համբերատար ջանքերու չնորհիւ կարելի եղաւ նուրէն հասկնալի գարձնել հին հայկական թարգմանութիւնները յունական փիլիսոփայութենէն, քերականութիւն, տրամարտնութիւն, մէկ խօսքով այն ամէնը, ինչ որ մեր հոգեւոր գրտկանութեան մէջ ապաքին գիտութիւնները կը կոչուին:

Վարդան վարդապետի արժանաւոր աշակերտներ և յաջորդներ եղան Գրիգոր և Յովհաննէս վարդապետները: Երկուքն ալ հանճարեղ և գործառնեայ, և բարենորոգութեան միտքերով տոգորուած, նախանձ դրգուելու չափ ժամանակի հայկատակ և յնտադիմական հոգեւորականներու:

Անգալական զոյզը. — Ամբողու վանքը ինչպէս ըսինք, հոգեւոր եւ մտաւոր կրթութեան և համայսարանն մը՝ դպրելանք մը եղաւ Բարսեղին յաջորդը՝ Վարդան Բաղշեցին, ո՛չ միայն շարունակեց ժաքուր ձեռքերէ բարեկած մտքի և նորի գործը, այլ նաև կիմովին վերաշնն գանքը: Վարդանի մաէն վերջ ինչպէս կը թուի, կը դարդի Ամրուտուք համալուարանին գերը:

Կոլոս և Ծղթայակիր, երիտասարդ վարդապետները, անհուն մորմուքումով լքեցին քրաքրահամբաւ, եւ մեծ համալուարանը ուրիշ տեղ գտնելու իրենց համար ասպնջական բոյն և գործելու վայր: Երկուքն ալ, ուրանք յետոյ մեր եկեղեցական ու ընկերային

կեանքին անզուգական զոյզը պիտի ըլլային մտքի և սրտի ընտիր պաշարով օժտուած էին, և իրենց ասպարէցին յաջող կերպով պատրաստուած:

Արցունքով բաժնուելէ զերջ Ամբողուէն, Կոլոս և Ծղթայակիր հոգեկցորդ վարդապետները եկան Մշու Ս. Կարապետ: Իրը միաբան սգիով աշխատեցան Ս. Կարապետի բարեկարգութեան և վիճակայիններու հոգեւոր կրթութեան: Հակառակ որ վանքը նեղ վիճակի մէջ էր, բայց օրէ օր ներսէն և գուրսէն կը վայելլանար, կը պայծառանար: Այս շրջանին երկրաշրջէն կը վիր Ս. Կարապետի վանքը: Կոլոս և Ծղթայակիր առուած էր վերաշինն տաճարը և կը բարեզարգեն վանքը իր բոլոր մասերուն վրայ: Վանահայր Կարապետ եպիսկոպոսի մաէն վերջ իր տեղ տաճանորդ կ'ընտրուի Ս. Կարապետի, Գրիգոր Ծղթայակիրը:

Կոլոս՝ Ծղթայակիրի խորհուրդով և կարգադրութեամբ Կ. Պոլիս զնաց, իրը Ս. Կարապետի հումքակ մայրաքաղաքի հայութեան օժանդակութիւնը ինդղրիւ վանքին ի նպաստ: Կ. Պոլոսյ եկեղեցական միջան վայրը այս շրջանին աւելի քան տիսուր էր ու որուն մէկ հակիրճ պատկերը տուինք արդէն նախընթաց մեր էջերուն մէջ, շատ բնական էր օր Կոլոսի նման մաքուր եկեղեցական մը, որուն մտածումները, հայեցուութիւններն ու ծրագրինները ամբողջապէս նուիրուած էին եկեղեցւոյ բարեկարգութեան և պայծառութեան, չուտով ուշագրաւ գառնար: Իր բեմը, իր գործունէութիւնն ու կինցաղագիտութիւնը պիտի առաջնորդէին զինք իր կոչումին և գերին:

Կ. Պոլոսյ Սահոսկ պատրիարքի կարգադրութեամբ, որ անկեղծօրէն կը վափաքէր երւուսաղէմի Ամբողու փրկել իր պարտքիրէն, չարաշահներէն և նուաստութենէն, Կոլոս երւուսաղէմ դրկուցաւ, ուր անմիջապէս գործի ձեռնարկեց և անուրդի զըրուած սրբազնութեան ու սուրբ անօթները ազատեց պարտատէններու շահատակութիւններէն: Կ. Պոլիս վերադառնալէն վերջ գարձեալ նուիրուեցան Ս. Յակոպոյ դատին և բնեմբէն ու ակումբներէն նկարագրեց երուսաղէմի Աթոռունի վիճակը:

Իր այս անկեղծ գործունէութիւնը հաւաքից բոլոր բարի տարբերը իր շուրջ, ու-

բռնք առաջարկեցին իրեն եւ ստիպեցին զինքը որ լնդունի կ. Պոլսոյ պատրիարքութիւնը, և իր ուղած մարդկը լնտրել տայ իրը պատրիարք Երուսաղէմի. վանզի Կուլափի գլխաւոր պահանջներէն մին ալ անշատել էր կ. Պոլսոյ պատրիարքութիւնը Երուսաղէմին: Կոլոտ ընդունեց մեծամեծներու առաջարկը, և իր պատրիարքութեան յաջորդ օրն իսկ պատարագ մատուցանել տալով մայրաքաղաքի եկեղեցիներուն մէջ, սեւ ի պատարագն յիշատակել Ս. Երուսաղէմի պատրիարք զՏէ Գրիգոր պատուածարան վարդապետնու: Այս կարգագրութիւնն առ յիշատակութիւնը ուրախութեան արցունքներ կաթեցուց քարեպաշտ և նախանձախնդիր աչքերէն:

Գրիգոր վրդ. անմիջապէս չեկաւ Երուսաղէմ, անքածեշտ գործ կար մայրաքաղաքին մէջ ինպաստ Երուսաղէմի Աթոռովն: Գործնականապէս զգացնելու համար իր լուծին ծանրութիւնը՝ Երկաթ շղթայ մը կարից իր վիւէն միշտ վրան պահելով. այլազգիներն անզամ հիացուց այս անձնուեր և սրբակրօն եկեղեցականը՝ շղթայուած իր պարտքին գիտակցութեամբը: Երկու սիրտեր, Երկու միանքեն ոյն զգացումով տոգորուն, նոյն խորհուրդով Երկու Աթոռութեան բարեկարգութիւնը ապահովեցին Ազգը իր առատ և յօժար նուէկիներով պարգիւնաւորեց Երկու պատրիարքներուն ջանքերը. շատ չտեսեց, այնպիսի ժամանակ մը, ուր շատ սուզ էր ոսկին, 800 քասկ (800×500 = 400,000 դր.) Երուսաղէմի տոկոսներով գիզաքարդուած պարտքերը վճարուեցան:

Կոլոտ հասած էր իր ծրագրին գործադրութեան ծայրը այնպիսի ճշդութեամբ մը, որ Կիրուում կ'ազգէ: Պարզ իրողուաթիւն մը չէր որ տեղի կ'ունենար Երկու պատրիարքաւթեանց կեանքին վրայ) այս բայրը յաջողութիւներուն գաղտնիքը Երկու գործունեայ հոգիներու համաշունչ միացումն էր: Երբ Կոլոտ յաջողեցաւ Ծղթայակիրը Երուսաղէմի պատրիարք կարգել տալ, սրտի անճառելի հրճուանքով մը արձանագրեց սեւ այս ահաւատիկ կամք ի պաշտօն ծառայութեան Տեանու զօրութեան Տանն Երբոյ՝ կապիալք ոռ միմեան հոգաց և մարմուկ և եղեալք ողորմելոյ արժանիք վասն փրկութեան Արբոյ Աթոռունց

Ծղթայակիր չորս տարի մնաց կ. Պոլիս Երուսաղէմի պարտքերու կարգադրութեան համար: Երկու պատրիարքներ աշխատեացն ձեռք և ձեռքի: Գործերը մեծաւ մասմաք դիւրացած ու կարգադրուած էին և Երուսաղէմ բույրովին կերպարանափոխ եղած էր կարճ միջոցի մը մէջ:

Ծղթայակիր մեծագործութիւնները ուրնք Երուսաղէմի վանքին մասնաւոր պատմութեան կը վերաբերին, իր մանրամասն յաջողութիւններով, տակաւին մինչեւ հիմա սրանցացում և Երախտագիտութիւն կ'արթինցնեն սրտերու մէջ, հռչակաւոր Պարունակութիւններէն ետքը:

Ծղթայակիր 15 տարիներ վերջ միայն Երուսաղէմին գուրս ելաւ կ. Պոլիս գայու համար, Երուսաղէմի մէջ շինուած ու նորոգուած Հայոց Արքավայրերու իրաւունքները կայսերական հրովարտակներով վերահստատել տալու նպատակով:

Միւս կողմէն Կոլոտ պատրիարք կ. Պոլսոյ մէջ կը բանար շարքը իր եկեղեցիներու շինութեանց և նորոգութեանց: Խւանկիւտարի Ս. Կարապետ եկեղեցին, Պալաթի Ս. Հրէշտակապետ եկեղեցին՝ որոնք կրտեկն լափուած էին՝ վերաշննուեցան: ինչպէս նաև Օրթագիւղի Ս. Խստուածածին եկեղեցին: Մակայն Կոլոտը շինութեանց գլուխ գործոցն եղաւ Ղալաթիւն Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ վերաշննութիւնը:

Կոլոտ և Ծղթայակիր ոչ միայն մեծ պատրիարքներ և շինարարներ եղան, այլ նաև եղան մտքի մարզեր: Կոլոտը մանաւնդ որ մատանիշ կ'ըլլար իր սգերազանց աստուածաբանութեան վարդապետն (Խալեան) և կամ և ամէնթմասու վարդապետ և արդիւնական քաջաքարող ուղղաշաւմիդ (Դրախտ Յանկալի): Երկուքն ալ յայտնի բիւրամասացներ էին: Ավրտերը գրաւելու և միտքերը նկերու այդ արտեստին յնորը էր անտարակոյոյ որ անոնք յաջողեցան ի կատար ածել ան բոլոր ծեռնարկները, որոնց առջն կեցան և իրագործեցին: Երկուքն ալ թէս գրքի և գրչի սիրահար, չունեցան պահանջուած ժամանակը գրական գործեր ընելու: Եթէ չկրցան ժամանագրել անձամբ, թարգմանութիւններ ընել առլուն: Այս տեսակէտէն նշանաւոր է մասնաւնդ Կոլոտը որուն թարգմանել տաւած

գիրքերը, եթէ ոչ որակի գէթ քանակի կողմէն, կը հաւասարին Ոսկի և Արծաթի դարերու բոլոր թարգմանութիւններուն:

Իր գառու արեւմտեան զարգացումը, բարի նախանձով մը կը լեցնէր Կոլտափ սիրատը: Կոթովիկութիւնը, որ իր սնունդը արեւմուտքին կ'առնէր ու կը ճոխանար մայրաքալաքին մէջ, անշուշտ իր կշիռը ունէր Կոլտափ նախանձախնդրութիւնը ուժաւորեւու մէջ:

Թարգմանել տալ Աստուածաշունչի բուլը գիրքերուն մեկնութիւնը, աստուածաւարական հատորները, զիտական և պատամական գործերը և ջանալ բարձրացնել հայմատարականութիւնը ժամանակի մտամտակագիրները: Կոլտափ մեծագործութիւնները կազմեցին: Այս մեծ ծրագիրը իրագործեւու համար անհրաժեշտ էր թարգմանիչ և գրամի: Կոլոտ գտաւ այդ նշանաւոր թարգմանիչը յանձնի Խարբերդցի Հուկոս վրդ, Արրահամեանի: Իսկ գրամը հոգաց իր քըսակէն: Ղուկաս վրդ շարունակեց հաւատաբրաբար իր թարգմանութիւնները Կոլտափ վախճանումէն ալ վերջը հովանաւորուաթեամբ նախեանի:

Այսպէս Կոլոտ գուարթ և ընդարձակ հորիզոն մը կը գծէր Կ. Պոլսոյ պատրիարքութեան շուրջը, որուն նշանակելի կետերը եղան Երուսաղէմ նախ՝ և յետոյ էջմիածին: Իսկ Պոլսոյ պատրիարքութիւնը, կարծուածէն աւելի զիրքի և հեղինակութեան տէր եղաւ:

Կոլոտի գլխաւոր նպատակներէն մին եղաւ մարդ հասցնել եկեղեցւոյ համար, ինք ճարատախօս բեմական մը, օժանեց Պոլսոյ եկեղեցներ եմական նոր ուժերով: Իր գառափակած և ձեռնադրած աշակերտներու թիւը երեսունէն աւելի է և որոնց մէջ նշանաւորներ եղան Յակոբ պատրիարք Նախեան, Սահակ Սահակեան և Սարգիս Շնորհալի Կոլուողը և ուրիշներ: Բոլորն ալ բամի և գոչի մարգեր առաւելաւար, և արժանի իրենց մեծ ուսուցիչներ:

Կոլոտ և Ծղթայակիր մարգեր եղան որոնք նման Սահակ-Մեսրոպ հրաշագործ զոյքին միասին տքնեցան ու երացեցին ու համատարած աւելին ու ոզբերգութեան մէջ ստեղծեցին գեղեցիկ գործեր արժանի գարերու երախտագիտութեան:

(7)

Ե. Վ. Տ.

## ԴՐԱԿԱՆ

### ԵՐԲԵՐՆ...

\* \* \*

Նային . . . :

Կը հետապնդեմ մատին սլաշքը:

Առանց զիտակի, աւ նոյնիսկ զիտակով ճիր է հարկաւոր, պատմական ոգեկոչումը հաշտեցնելու համար գորշատարք թնառուկին որով խարանահար կը մուսի գաշտին մէջ կէտ մը:

Գտածն կծիկ մը բան է, աջ ու ձախ քաշքուած: Կիւղ մը Անշուշտ Ռուրիչ ի՞նչ կրնան ըլլալ այս պայմաններէն ծնած կառոյցները: Միաքովս կը չափեմ հաստակը: Երկու հազար տարին՝ անտարկելի ստուագութիւն Անկէ վա՞ր: Աստուած ինք զիտէ: Զեմ զարմանար իր ապրելուն բայց կը խորհիմ նոյն ատեն որ չէ իսկ կրցած մեռնիլ, չաճումի ստ անհերքելի փաստին դիմաց:

Այսքան հեռուէն գծուար ճշգել ծաւալը: Տօնօք, յիս օւն, հարիւր տուն: Ասրեւին գեղնուութիւնը կը պտտի այդ տանեարուն գորչ: Քակորակոււած գագաթին վրայ: Աւ մահաւան միակտուր պատկեր մը կ'առանձնանայ միակտուր այդ գաշտին այդ կէտին և Մեռեալ պատճին»: Հասկնալի՞ այսօր իսկ, ծանր էր հրաշքին լուսապահովը: Թերեւս քիչեր միայն գիտեն թէ մեռելուն մէն մեռնիր, այսինքն մոմիանները կ'ապրին: Աւ թշուառական զիւղը, մօտէն զիտուած, ապահովար նմանն է այն հազարաւորներուն որոնք, հիմա ինչպէս քան գար առաջ, կ'ապրէն հոյի երեսին, բուռ ասկերպ, բըրբասած, գոսոտ, աճելու տեղ կոնծելով, երեխն սրբուելով կրակին կամ արիւնին մէջ բայց միշտ բուսնելով, զի մահը, իր հանգիստը արգիլուած է աննոց, ով գիտէ ինչ մեղքերու երեսն:

Ֆրանչեսկեանը տէրն է հրմա, իր մատին կարկինով հորիզոններուն:

Ինչ ալ վայելէօթէն կը կատարէ տեղ զագրութիւնը, նախասութիւնը, եղափոխութիւնը շրջավարին: Մեր չորս դին, լոյսին առատանալվէ, կը պայծառանան հողի ծփանքները, թեթե կամ հոծ շուռ

քերու խատուտիկ պատմառ մը անցնելով կը գոնեսամբ հերկութիւններուն։ Հեռաստանի գիծերը, նուազութեանը, ամրացութեանը իրենց կշեռու կը գոնեն։ Կան լեռներ որոնք իրապէս կը լեռնանան, վանելով մշուշին դաւը իրենց կողերէն։ Դաշտին խոնարհումը, ուրուտայնացումը քիչիկ մը կը կարմրին, մինչ պերճախօս Գրանչսկեանը աննահանջ ջերմութեամբ մը, հորիզոնի իրաքանչիւր բեկումին, աղեղին համար կը ճարէ պատմութիւն, աւանդութիւն, խորհուրդ . . .

\* \* \*

— Մեծ Հերմոնը։

Կը գոռնամ անխուսափելի մատին աղեղին։

Սուրբիական Հսկան։ Զոր ամպերը կուլ էին առուած քիչ առաջ և որ կիմա կը ծնի։

Մեծ վայելուչ, թելազորդ բան մը կայ ուրուատիպ այն ոճին մէջ որով գեռները իրենք զիրենք. կը ճարտարապետեն, ձեր աչքին առջ։

Թարօրին 5-600 մէթրին փոխարէն (ճիշդ թիւը 560) մեծ Հերմոնին 2750 մէթր ցցուածքը, այդքան հեռուէն, գեռ կը մնայ տպաւրիչ։ Զայն պարածածկող մշուշը պատուած է շատ մը տեղերէ նոյն ատեն։ Ուրուացողը խառնակ դրսութիւն մըն է հողի անհեթեթ փերթերու, բազմաձեւ, անկինոտ, փշրագին, բլորու ալ իրարմէ անկախ, թաւալելով, իրար վանելով, իրարու վերածուելու համար, տարեային, կինաւուը բախումէ մը վերջ։ Տարօրինակ սա աշխարհածնութիւնը։ Բայց ահա մ'ճ, կա՛քը։ Անյարի սա տեղծագործութիւնը փոխուած է ուռած, դէպի ուսերը նեղցող վերելքի մը զոր մշուշին տիտանեան խանձարուը կը ջանայ ամրապինդ պահել բայց կը բզկոտի, մինչ մեծ, թանձը, ամրող կոն մը, ան ալ ամրապինդ ու խորանիստ, կը ձեւէ արդէն իր հասակը, լրիւ, բամպակի կիկլոպեան դէզերու նման նետելով մշուշը իր իրանն ի վար։ Հիմա, անոր խարիսխը լայնօրէն ընկլմած կը մնայ ձիւնի շքեղ ծովուն մէջ որ Օգոստոսի սա առատըւան նուէրն է իրեն։ Ու, խստ արեւին տակ, որ զգետնած է ամպերը երկինքէն, մշուշը, տարօրէն ճերմկած, ուրպէս բափիչ երկիր ոչ կարեն այնպէս սպիտակալան, յօցուցանելու, կը նահանջէ, գալարուն,

բանջելով։ Կարմիրով ու կաթով շաղութուած սա պայծառութեան վերե, լերան պատուած կուրծքը կ'ամբողջացնէ ինքնինքը, հետզհետէ մշուշէն կորզելով կը զեղակները բոցերից ու խարտեալ, վառող ու հալող, ու վերանորոգ։ Այսպէս է որ կը շինուի սա լոյսի հանդէսը, այսինքն՝ գիրքերու մէջ այնքան պերճութեամբ քնարերգուած արօւալոյր։ Բարեթախտարար՝ կը պակին հօտաղն ու թոշունը, անխուսափելի աքաղաղը և բառաջող անասունները։

Փառք մը ամրողի, անդունդներէ յառնող. ծարաւը երկրին, ասոր թեւարձակի՞ւմը թերևս գէպի Անհունը զոր չեն կրցած մոռնալ «սատորինները»։ Տեղեր կան որոնք մեր շուրջը ամէն ինչ խորութեան կը վերածեն։ Աւրիշներ՝ ուր ծաւալի զգայութիւնը կ'եղծուի մեծ գիրութեամբ և մեզ կազմող տարրերը կը լսձուին անդրագոյն իրենց միութիւններուն։ Բայց կան ալ տեղեր ուր կէ կը պարզուի մեր զոյք աշքիրուն առաջ երկինքին սանդուխը, բանաստեղծին «աստիք» սանդուխը, «չ իր փոխարերութիւն, այլ իրական պատկեր»։ Ինչ ըզձագին անձագանին գործանքով մը պիտի թափ տայինքն քնոզերուն փոշին, երկրին կապուած գարշանքները, մեր սոտքերը գնելու համար երկինք հասնող այդ սանդուխին աշքերուն։

\* \* \*

Տիրերիոյ ծո՛վը։

Փնտուած բայց անգոյ տեսի՞ւթը։

Գիրքերէն զատ, ակնատեսի տպաւութիւններ այդ լինը կը շինեն իմ մէջ, շատ հեռու գրեթէ տղու օրերէս։ Մահեստի մըն էր այդ պատկերին հեղինակը, հարիւրներու մէջէն որոնք ժամբակի աղբիւրին առջեւ իրենց թեւերը սօթթած, լուացուելու կարգը պահելու ձեւին տակ, հետութեամբ ու փառքով ցոյցի կը հանէին զոց կանանչ հանինները, բաղուկներու մորթին վրայ, աննահանջ ու խորհրդաւոր։ Ի՞նչ անձագին ակնարկով մը կը հետեւէինք, մենք տղաքոս, այդ պատկերներուն — խաչեր, պարտէզ, բլուր, լիճ։ Ան որուն բաշուկին վրայ — աշըը — Գալիլիոյ ծովե կը կլորնար հաւկթածե, զայն մեզի նկարագրած ատենը, թեթե արհամարհանք մը կը թափէր միւս լուսազբարներուն որոնք չէին

կրցած Սուրբ Ծովը մտնել։ Փառաւոր ծերունին քիչիկ մըն ալ բանաստեղծ ըլլալու էր քանի որ իր պատկերացումը կը նիւռ թացնէր, առաս զիծեր առնելով միւս, մեր ծովեն որ գեղէն կէս ժամ վար, ոսկի արտերու մոռուքի մը մէջ, կը պատկէր հանդարտ, Սուրբ Բալլաստակէս հայրապետին արօրովը իր հունին, անկողնին մտած, ալ չկոխուտելու խոստում ալ տալով ափնեաց պարունակութիւնը։ Այն օրէն ասզին ջուրը չէր անցներ իր սահմանը։ Ու Նիկիոյ լիճին վրայ քալող հայրապետին մեծ ուսուցիչը։

«Կուզամ քէ տանիս զիս Գեհնեսաւէր՝  
Ծովակին շընաղ ափերուն վրայ,  
Ուր անուս հավին հետ կը բրըրըռայ  
Արձագանք մը միւս՝ անջինչ բալեկդ»։

Կը առական ու մետաղ սա տողերուն խորը քանցակուած պատակերն ալ, զուսպ բայց խոր, քանի քանի անզամներ, աշխատած էր իմ մտքին թելազրել անմոռանալի, կազմաւուն այդ «գոնարողը, նետուած այդ ամայաւթեանց մէջ, զմորուխա մը ինչպէս, տաւզներուն ծոցը։

Չտեսայ պատմական ֆովը, ինչպէս պէտք է տախունին տիկերը, ջուրին լոյժ տակին, բացաստանի կաթնահեղեղ սաւանները ու հեռացող լեռնակողերուն նուտազումն ու երկնայնացումը — պատկերները, բոլորն ալ կապ այդ զիծէ զգայութիւններու, ընթերցումներու և իմացական յօրինութերու։ Որոնց աչքերուդ զէմ բուրները կապուափկ ըլլարշով կը հարսներէն։ Ոտքերուդ տակ զեղին, փրփոր աւազը կը փռեն։ Ու ձուկի, ձնկորսի, ծազկի ու հոգի, անիրական երանութեան և սրայալոց ընտանութեան անկարեիլ խառնուրդ մը «կը հանգուցին զիդերուդ։ Վերջնական ու անջինչ, Մարտոց գէմքը կը ստգունի մեր մէջ։ Յուզումները, փոշեւոր, կը դաբկանան։ Անմահ է կտաւը ջուրին ուր, առատու մը տեսար «ամախերուն երգեիր», «աշրեւին ոսկին», «աղամանդ մոխիրը» ալ չգարձող պատանութեանը։

↑ . Այսքան վերէն իմ աչքերուն պարզուածք՝ կտոր մը պատկի է եղջերածեւ, զասական բայց հոս վաւերատիպ նմանութիւն։ Հայելի, որմէ մանաւանդ ոսկեգոյն եղջերը երեւար։

Մի սպասէք որ բանկած ջուրերու հանձնու մը պատմիմ ծեղի։ Փոքրապիր այդ կանքին վերէ բան մը կը չողար, կը կոտրի, կը փախչտի բայց բաց գալուի կամարին ներքն կը միերածուի միշտ նոյն գեղին տրամութեան, հետուն քիչիկ մը աւելի աղօտազիա, կը խորհմ մէ կրակներու մէջ «թուալ թաւալ», գէպի ափ պիմելու են անոր սմկանունքները։ Պործածելու համար դասական փոխարերութիւնը։ Ու միւս պատկերը

... Վիճերու մէջ ուր լինեց կը բրնձանան մենակեաց Ասուլերը սոսկ կը ծավկին։

Ու աւելին։

Լեռներու ռուքին պատահմամբ ձգուած սա եղջերածն պատկին ինչո՞ւ իմ մէջ կ'արածակէ իր կապերէն խուզ ու խոր այն բեկումը, թախճագին վեկրկումը ներկայէն, որոնց յաճախանքէն գժաւար կ'ազատի այս ցելուն։ աւետառատ սա երկրին մէջ երբ հանգրուանէ հանգրուան կը պատցնէ յոգնած իր ջիղերը, պատրանաթափ իր ուղեղը ու չունի երկինք մը՝ իր սիրտին տաշաստր։ Աւելին։ Իրենց կործանած երկրին սուզը իրենց հետ ընդքարշողներն են միայն որ այսպէս կը զգան անհուն սա սպասաւանին մէջ որ Պաղեստինն է, իմացապաշտ միտքի մը համար։ Խէպէն կը տրումին այն միւնեները որոնք, հեռաւոր արեւմուտըներէն եկած են հոս, իրենց գեղակառոյց ուստայններուն այլապէս անդարման, սոկեզօծ բայց օրդնակեր երջանկութիւնը մարդկայն անցնելու։ Ո՞վ զիտէ։

Չտեսայ Գալիլիոյ ծավը։ Բայց տեսայ զմեռեալը։

Զեմ զիտեր ինչո՞ւ պէտք կը զգամ արքելցնելու։

— Զուր տեղը չէ որ Պաղեստինի մէջ ծովերը կը մեռնին, կամ՝ մեռած կ'ապրին։

8. ՕՇԱԿԱՆ  
(Տարանակելի)



## ՊԱՏՄԱԿԱՆ

### ԿԻԼԻԿԵԱՆ ԱՄՐՈՑՆԵՐ

#### ԱՆԱԿԱՐԳԱ

Ա. — Քաղաքը և նապահի դիրի; բ. — Քաղաքին ամսերի գույքը; գ. — Քաղաքին պարհապնդերը, դռաներն և մշջնաբերելը; դ. — Ցաղական կամացը; ե. — Քաղաքին շրմազները; գ. — Քաղաքին ամփիրատօնը; է. — Քաղաքին ու թերդին եկեղեցները; թ. — Քաղաքին Արեւադիմումը; ենթ. բ. — Անաւարզայի հայկական մասկոյրը; ժ. — Պատմութերին:

Ա. — Գաւառը եւ քաղաքին դիրըք. — Ճիշճան գետի երկու կողմը երկարութ ընդարձակ և երրեմն ա'յնքան արերեր գաշխ տավայրին վրաց կը տարածուի Անաւարզ զայի այժմու ամրացնել գաւառը, հարաւէն սահման ունենալով Սրբի վրձակը, հիւսիսին Միրիսին՝ որմէ կը զառուի Արագետափը և արևեմուտքէն՝ Թիլ - Համալին ամրոցը; Ճիշճան գետը Անաւարզայի տաերակներէն երկու փարսախ դէօպի վար իշնելով իր մէկ կ'ընդունի Սավուուն մ. Սիսի կամ Միրմազա գետակներուն խռանութքը, որնց անկիննին կցուած, կա կանգնի քաղաքը; Գաւառը իր ընդարձակ շրջանեցով ոչ միայն այս երեք գետերով կ'ուռողուի, այլև ունի ընդարձակ ճահճներ Արած, մանաւանդ ամրան եղանակին, կ'առականնեն օդն ու բնակչութերնցը Այսպէս ըլլարզի հանձերձէ երկիրը, ինչպէս Կիլիկիոյ ամրոց գաւառափաղնը, շատ բարերէ: Ժամանակին ընթացքին բաղացք ըրժակայի ճահճները անհոգութեամբ, առպատակութեամբ և վաշկառան պարագաներու մաղկեալ ծաղկան ամսերու մէջ ու յար մաղկայի պարագան անհոգութեան հետեւանք է քաղաքին շրջակայի այս ճահճային վիճակը, այլապէս անցեալին մէկ Անաւարզ ճահճուած է, իրը լուագոյն, բանուկ ու հարաւա քաղաքներէն մէկը Կիլիկիոյ: Անոր Ներկայ ողբարի ու գրեթէ ամրազջութեամբ քանդուած վիճակը կարելի է վերագրել նոյնպէս համար լուրերու ընթացքներուն խանգարան հետեւանցով ամբարուած աղբերու և օլիկերու և կամ քաղաքը բազմից անգամ աւերակ գարձուցած բազմոթիւ բռուն երկրաշարժներու:

Պատմական փառաւոր անցեալ արձանագրող այս աւերակ քաղաքը պահ մը ուղարկած վերականգնել, երբ 1914/5 թրանսական ճ. Vendevre et de Lesseps ինիդերութիւնը, 99 տարուան մենաշնորհ ձեռք բերելով, ուղեց օգտագործել Զօւքուր Օվայի այս Գարօսուս գաշտագետնին երբեմնի զարդը կազմով Անաւարզայի բռնական ու ճարտարապետական իր անուն Կարսաւաթիւնները, իր ջերմուկներն ու ջրմուզները, մանաւանդ գիտական միջոցներու օգնութեամբ զարդացնելով շրջանի մշակութիւնը: Բայց վերահաս ընդհանուր պատերազմը, ուրիշ շատ ծրագիրներու

(\*) Victor Langlois: Voyage dans la Cilicie, 1861, Փարիզ, էջ 433+

կարգին՝ խափանեց այս կարեւոր ձեռանքը կարկն ալ, երբ կը սպասուէր որ պեղում ներու և այլ աշխատութեանց ընթացքին երեւան գայլն կիլիկեան շրջանի պատմութեան յատուկ թանկագին նշխարներ:

Ճիշճանի գետախառնունքի այս լայնածաւալ ամայութեան մէջ շատ աւելի առաջացած ու ողբալի վիճակի մէջ է ըլլանի բոլոր երբեմնի ոստաններուն քաղաքամայրը և շէներու և գաւառներու դրուիլը հանդիսացող Անաւարզան՝ որ երբեմն երկրորդ մայրաքաղաքն էր բռվանդակ կիլիկեան աշխարհին և աւազ որ այսօր իսպան լուծ է ան, երբ ժամանակին այնքան բազմամարդ էր ու բարգաւաճ:

Բ. — Քաղաքին անունը. — Եսատ բնական պիտի ըլլար որ անիշխատակ ժամանակներէ ի վեր մինչեւ Միջին դար, զանազան տիրապետութեանց տակ անցնող քաղաքն կրէր մէկէ աւելի անուններ: Զօնարաս և Փիլոսոփրկոս Բորեսցի պատմագիր-ժամանակագիրներ քաղաքին արւելին Անաւարզա անունը՝ զոր Խոլաններ վերածեցին Այն-Զարզայի կամ Այն-Զարպայի (զեղին ակ, ջուր) և կամ պարզապէս Այն-Նավզերի, ըստ Ճիշճան-Նումայի: Այն-Զարպա կոչուեցաւ, հաւանաբար, քաղաքին շարջը գտնուող ջերմաբեր ճակիճներուն համար (\*), Դեքսիյէ Անաւարզա բերդաքաղաքը համանական կը գտնէ Վանայ Տոռոպեան քարաբերդին, գրիթէ Շամիրամի ծեսակերտ և կամ քաղաքին անունը կրող արեւելից ուրիշ կիմաստրի մը ձեռակերաս զոյ, սեմակն կամ արաբական լեզուէ ստուգաբանաւած, կը կարդան Այն-Զարը պա: Իսկ արեւմտեայք կամ Յոյները կ'ուն զին սոյն անունը ֆնտուել յունական առ պատկեներուն մէջ, առանց սական անոր ուեւէ յիշատակութեան հանդիպած ըլլաւլու (\*\*): Մենք, սակայն, քաղաքը պիտի մշենք միշտ իր հայկական անունով, Անաւարզա, քանի որ մեր պատմութեան բոլոր յիշատակարաններուն մէջ կը պահուի այդ միեւնոյն անունը:

Հստ Մուհետասի, Անաւարզա քաղաքի անունով գրամմեր եւս կոխուած կը գըտա-

նենք, Յունաց կամ Աղեքսանդրի 180 թուրին Անազարբացոց (ANAZAPBEAN)՝ որուն մէկ կողմը գրոշմուած է լողացող պատանիի մը նկարը՝ որ նշանակ է Պիռուամիս գետակին, որուն վրայ կառուցուած է քաղաքը, իսկ միւս կողմը քանդակուած է մերկ ձի մը: Կարծողներ կան նոյնպէս որ քաղաքը երբեմն կոչուած ալ է Կիլեսա (Կոնճ): Իսկ Օգոստոս կայսր քաղաքացիներէն պատը ուած ըլլարով, քաղաքը կոչեց Կեսարիա Անազարբան (Caesarea Anazarbum), որ միշոց մը կոչուեցաւ նաեւ Դիլիկսարիա, բայց անխափան մնաց իր հին անունը: Քաղաքն կը լիշէ մերազգի պատմագիր Մատթէոս Ուռայեցի՝ «Տրովադա կամ Նոր Տրովադա կոչեցաւ քաղաքն Անաւարզա որ և Անազարբա կամ Անարզաքա յաղազս անառիկ պարսպացն որով ամբացեալ էր. և էր մայրաքաղաք Կիլիկիոյ առ ժամանակօք Խաչակրաց» (\*):

Կիլիկիոյ մեր բազմաթիւ բերդաքաղաքներն ու միջնաբերդերը մեծ մասով ին բական արծիի բոյներ եղած են և գտանգամ անոնք իրենց բարձր պարիսպներով ու ընդգրածակ տարածութեամբը գլած անցած են Եւրոպայի մեծագոյն բերդերն իսկ, կազմելով այսպէս անցեալի ամենէն տպաւորիչ երեւոյթներէն մինչ:

Գ. — Քաղաքին պարիսպները, դուռներն ու միջնաբերդը. — Անաւարզայի կուշտ տի լերան վրայ է որ կառուցուած է քաղաքին բնի բերդը ուր կարելի է բարձրանալ միայն ժայռին մէջ փորուած ճամփով մը և սրուն երկու կողերուն վրայ է որ կառուցուած է քաղաքին մէջ կը տեսնակին եկեղեցիի մը և նոյնիսկ ժայռին մէջ փորուած վանքի մը աւելանակեն առաջարի մը գեղակերտ գորուը, մէջը ուղարիկ մատուռով գամբարան մը, թատրոն մը: Հայկական եկեղեցիի գերածուած հեթանոսական շատ հիմ տաճար մը, ուրիշ բազմաթիւ յուշարձաններու, հետ 1915-ի պատերազմին և ասոր յարակից աղէտի տարիներուն իսպատ անհետացաւ» (\*\*): Մերս-

(\*) Victor Langlois: Voyage en Cilicie, Փաբիզ, էջ 435:

(\*\*) Սիստան՝ էջ 236-237 բար:

(\*) Պամարին Մարտիսի Առնայեցոյ՝ 1809, Երևանէ, էջ 666:

(\*\*) Colonel R. Normand: La Crédation du Maréché d'Adana, Syria, Համար Բ: 1921, էջ 195:

դին վրայ կառուցուած այս մատրան յատակը, որ ինչպէս ըսինք մեռելական գամբարան մըն է, բաւական ոտք երկարութեամբ, երեւան եկաւ նկուզ մը ուր գեհանգչէին Խուրինեան առաջին իշխաններու, ինչպէս նաև իրենց ընտանեկան անդամներու աճիւնները։ Եղիպատոսի Մեմլութիները երբ Անաւարդան գրաւեցին, կողապտեցին իշխանական գերեզմանները, և նու գանելու յոյսով մեռետչներու հետթաղուած գանձերս Անաւարդա, հովովէական շրջանին, պաշտպանուած էր երկարք պարիսպով մը, կիսարուորակ ձեւով՝ որուն վրայ կառուցուած էր միջնարերոց և հաստ պարիսպով մը մէկ կողմէն մնացած քաշաքի պարիսպի ծայրին՝ որ քառակուսի ատամթաւոր աշտարակներով զարդարուած ու ամրացուած էր։ Այս պարսպապատ քաշաքը մուտքի չորս գուռներ ունէր, քաշաքին չորս ուղղութեանը վրայ բացուած է Արեւելիան գոնէն դէպի արեւմտեան գուռուը, ներքին սիւնազարդ լայն և ուղիղ պուզուայ մը կ'երկարէր, ձոտօս (ուղի) մը կազմելով, ինչպէս Անտիոքի, Բալմիրի, Բոմբէոպոլսոյ ևն. սիւնազարդ պողոսաները, այն տարրերութեամբ որ Անաւարդայի սիւներէն վեր մնացած խոյակները հազիւ գետնի երեսէն քիչ վեր են, մինչ Բոմբէոպոլսոյ, Բալմիրի և դեռ նման շատ քաղաքներու ձոտօնները մասամբ կանգուն են և ընդհանրապէս անաղարտ մնացած։

### ԱՐՏԱՀԱԶԴԻ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ

(Նարունակելի)

### ԳԻՏԱԿԱՆ

### ՄԵՐ ԴԱՐԸ

•

Դիւրին չէ բարացուցել մեր գարըւ Ամանք Քարիշոյի, ուրիշներ Եւեկտրականութեան և ոմանք ալ Աթուի Դար կ'որակին զայն Թող թոյլ տրուի ինծի որակել զայն Գիտութեան Դար, որովհետեւ անցնող երեսուն տարիներու ընթացքին գիտուաթիւնը գլխուու զիլուու պայուած պատճառող թափով յառաջացած ու աներեւակայելի յեղաշըրջութեար իրականացացած է քաղաքակերպութեան պատմութեան մէջ։

Ոմանք կը հաւատան որ գիտութիւնը անէծք է իսկ ուրիշներ՝ օրհնութիւն։ Ծստ իս անոր չարիք կամ բարիք ըլլալը մնամէ կախեալ է Գիտութիւնը բարոյական չունի, անբարոյ մարդը կը վերածէ զայն անէծքի իսկ առաքինին՝ օրհնութեան։ Մարդն է չափանիշը ամէն բանի։

Մեր քաղաքակրթութիւնը ախտարժական երեւոյթ մը կը պարզէ այսօր։ Մահացու կիւանդութեանէ մը վարակութ է ան։ կիւանդութիւնը մը՝ որ կը սպանայ անոր գործարանաւորութեան և եթէ առաջքը չ'առնուի այս փոտախտին, մեր քաղաքակրթութեան անկումն ու մահը անխուսափելի է ու Ասենն է որ բանիմաց մարդիկ լրջօրէն զբաղին այս խիստ կենսական հարցով։

### ԳԻՏՈՒԹԵԱՆ ՆՈՒԱՃՈՒՄՆԵՐԻ

Քանի որ մեր գարը Գիտութեան Դար անուանեցինք, տեղին է հս ամփոփել անոր ըրած նուաճումները։ Անցնող քսան տարիս ներու ընթացքին Գիտութիւնը շշնչուցիւ յառաջդիմութիւններ արձանագրեց։ Գիտնականներ հրաշքներ գործեցին գիտութեան գրեթէ բոլոր մարգերուն մէջ։ Անոնք ու-

(\*) Հայ կը դնեն ամփախիր անզյերէն իզօսով խօսուած դասախոսութեան մը զար մեր առաջիներէն Պ. Յ. Շէմիշեան վերշեր բած և Կ. Ա. Բ. համբիսաւարմին մէջ։

սումասիրած են նիւթը, անոր նկարագիրը, կազմութիւնը և բաշխումը: Վերըուծած են մեղմէ միլիոնաւոր մղոններ հեռու գանուող աստղերու բաղկացուցիչ տարրերը և ճշգած անոնց տարրիքը, մեծութիւնը, իցրամութեան աստիճանը եւ կազմութիւնը: Անոնք մեզի թուաբանական ճշգրտութեամբ կրնան ըստ ծագութեան ու կազմութիւնը մեր երկրին և մոլորակներուն: Կտած են տիեզերական հեռաւորութիւններ մեզի հառնող ճառագայթները և նշանագ անոնց ազգացութիւնը նիւթին կազմաւորման մէջ: Թափանցած Աթօմին ներքին ծալքերուն և յաշողած են ճեղքել զայն:

Թիմիքաբանաւոթիւնը հնարած է նոր նիւթեր և գեղօրայք Գտնուած են աւելի զօրաւոր, կարծը, թեթեւ և ճկուն մետաղներ, որոնք աւելի նպաստաւոր են ու յարմար՝ պատերազմական նպատակներու համար մանաւանդ:

Աշխարհի ամենէն հեռաւոր անկիւնը, յժնուորափ ամենէն վերին խուերը նուռանը լուսած են: Երկրի ուսէէ երկու հեռաւոր կէտերուն վրայ գտնուող անհատներ կըրնան իրարու հետախորի կարծես թէ իրենց տունն ըլլային: Ժամանակն ու միջոցը իրենց նշանակութիւնն ու կարեւորութիւնը կարսնցնելու, վրայ են: Այսօր հոս ես ու քանի մը տասնեակ ժամ վերջ Ամերիկայի Ամերիկայի մէջ պատահող գէպի մը կարե՞մ է նոյն ժամուն հոս պաստակի վրայ տեսնել:

Հնարուած են մեքենաներ որոնց միա չոցաւ կարելի և թռաբանական ամենէն բարդ գործողութիւններ ընել և հարցումներ լուծել արագ ու ճիշգ: Ժամանակի պիտի զայ գուցե՞ս, երբ ծրագրելու և խորհելու ձանձրոյթը պիտի խնայուի մեզի ընթացիկ հարցերու կարգագրութեան ու լուծման համար Այսօր լուսաբանկներով կարելի է քաղաքի մը զիշերը ցերեկի վերածել: Խատիօն ու թէէվլիզիոնը աշխարհի ամենէն հեռաւոր անկիւնը անդի ունեցող եւ բաժշտահանդէս մը կամ թատրոն մը զիւզի մը համեստ սենեակը կրնան փոխադրել:

Կեդրոնական Ամերիկայի քանի մը նաև հանդերը միայն կրնան ամրող աշխարհի սւելիքը ապահովել, եթէ գիտականօրէն լաւագոյնս կազմակերպուին: Եթէ աղոմատ կան ուժը արդի ճարտարաւետափ մէջ

կիրարկուի, կրաշքներու դարը պիտի սկսի: Ուրանիումի փոքր կտորի մը պարունակած աթոմական ուժը կրնայ Չեսա Մաց-ի տառ բողոքթեամբ նաև մը նիւթօրքէն կոնտոն տանիլ ու բերել:

Այժմ մենք ժողովրդներն ենք այս հրաշքներուն, կրաշքներ՝ որոնց հեղինակները հսկաներ են իրապէս: Այս ուժերով կարելի է անոնց կարելիութիւններով կարելի է այս աշխարհը դրախտի վերածել և երկնքի թագաւորութիւնը հաստատել երկրի վրայ: Բայց մենք՝ յիմարանցի մը արժանի բնակիչները, այդ բարիքները կը գործած ծենք զիրար ջարդելու և երկիրը գոփութիւն կերածելու համար:

Ամանք կը մատծեն թէ պատերազմը անխօսափելի է, պատերազմներ եղած են ու պիտի ըլլան, որքան ատեն որ մարդակաթիւնը մանուկ մայ, պատերազմներ պիտի ըլլան և անոնց իրենց մաքին բարիքները պիտի գործածեն իրենց մարմինը կործ անելու համար: Աւըբմն հարկ է մարդագուն ազնուացնել որպէսզի իշխէ մաքին և անոր ասւելիքը գործածէ յօդուաժարդկութեան բարօրութեան: Պատերազմը հաւաքական ինքնապանութիւն է և ինքանատպանութիւնը՝ տկարութիւն, որ մտածելէ զարդար և կամ մոռածելու կարողութիւնը կորսնցուցած մարզոց յատուկ է:

### ՏՆՑՍ ԾԱԿԱՆ Վ. Ի Ճ ԱԿ

Հակիրն ակնարի մը աշխարհի տնտեսական վիճակին վրայ, մարդ կը զարմանայ թէ ինչո՞ւ անցնող քսան տարիներու ընթացքին քսան միլիոննէ աւելի մարզեր Եւրոպայի մէջ և կրնա միլիոն ալ Ամերիկա՝ անգործ մացած ու մօտաւորապէս հարիւր միլիոն մարդ առօրեայ հացի կարօտ, ծայրայեղ չքաւորութիւն մը ապրած են քաղաքակըրթութեան այնպիսի բախտաւոր շրջանի մը երր դրախտ մը ստեղծելու բոլոր միջոցները մեր բարձագրութեան տակ գրուած էին: Պատասխանը որքան պարզ է այնքան ալ բարդ: Արդարէ մենք առատութենէ տառապած ենք այդ շրջանին և ոչ թէ նոււզութենէ, քանզի չենք գիտած մեր արտադրած բաշխել: Մենք չենք ուզած որդեգրել զրութիւն մը որ բարիք կոնար բերել և արդարութիւն հաստատել: Ընդհա-

կառակը, հատեւած ենք բաշխումի դրութեան մը որ ստիպած է մեզ մեր արտագրութիւնը ծով թափել անոնց գլները բարձր պահելու համար աշխարհի շուկաներուն մէջ: Մեր ամբարած ցորենն ու ոռոքը այրած ենք մեծ շահեր ապահովելու համար:

Մեր տնտեսագիտութիւնը հակառակ մեան մէջ էր: Մէք բնականացած ճարտարարութեան մը գերարտադրութեան պիտի ձգտէր: Մեք բնականացումը որքան կատարելագործուէր այն համեմատութեամբ աշխատող ձեռքեր պիտի պակսէին և արտագրութիւնը պիտի աճէր: Մինչ ծանր ճարտարարութեատի հակաները նուազութեան պէտք ունէին զիները բարձր պահելու և առասպելական շահեր ապահովելու համար: Այս երեսոյթին ստուգապէս կը հետեւէր անգրդութիւն, ճարտարարութեամական կայունացում, անտեսական տագնապ և չքառ սորութիւն: Վէրքը գարմանելու արմատական մէկ կերպ կար, որգեզրել նոր դրուաթիւն մը արտագրութեան բարձրումի որ պատշաճ նոր օրերու պահանջներուն, բայց մեր տնտեսագէտները վարանեցան ու վախցան մեծ նորութիւններու պատասխանաւութենչն:

Նախագահ Ռուզվէլթ, այդ ազնիւ ու խիզախ նոգին, փրկեց Ամերիկան իր New Deal-ով: Ան ոչ միայն յղացաւ տնտեսական դարման մը, այլ քաջութիւնը անհեցան սահմանական այն բոլոր ուժերը՝ որոնք արգելք պիտի ըլլային իր ծրագրին գործադրութեան, ծրագիր մը՝ որմէ բարիք միայն կրնար գալ իր երկրին: Ամերիկայի պատմութեան մէջ անօրինակ երեսոյթ մըն էր նախագահ Ռուզվէլթ: Ժաղովուրդը հասկցաւ և բարձրօրին գնակատեց անոր վսեմ արժանիքները ու չի վարանցաւ երկրին զեկը վսանիլ իրեն տասներկու տարի շաբաթուակար ժողովորդաներուն արժանիք են իրատեսութիւնը, հետատեսութիւնը, քաղաքական և տնտեսական հարցերու հասակացողակիւնը ունեցան մարգերու պակասէն կը տառապի:

#### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻԾԱԿ

Պահ մը մեր ուշագրութիւնը գարնենք ծրէկսան եւ այսօրուան քաղաքական քառայն:

Թաղաքական դժուարութիւնները եղան ընդհանուր և համատարած և Ամէն երս կիր ունեցած է իր հարցերը որոնք առաւել կամ նուազ չափով, մերձաւոր կամ հետ ուափ աղգերու հարցերուն հետ աղերս ունեցած են: Այդ խնդիրներու լուծման համար ոչ թէ միտքը եւ արդարութիւնը իր միջոց գործածուած են այլ բիրտ ուժը՝ երկաթն ու արինը: Աշխարհի պատմութեան մէջ բիրտ ուժը արդարութիւն չէ հաստատած և չի կրնար հաստատել, րողոր աղգերու կենաքը վկայութեան կարելի է կանչել այս ճշմարտութիւնը հաստատելու համար: Ուժի քաղաքականութիւնն ու անոր կիրարկութիւնը նախնականութիւն կ'ենթագրէ: Անով կարելի չէ տարբերութիւններ կամքջել և իրարկասկացողութիւն գոյացնել: Անով կարելի է աղգերու միջև գտնուած խրամատները ընդլայնել միայն, տարբերութիւններ գոյացնել: ատելութիւնները կրակել և պատերազմ յառաջացնել:

Դէպքերը աւելի քան պերճախօս են այս մասին:

Դարինան առաւօտ մը ձարոն հեռացաւ Ազգերու ժողովէն ու շատ չանցած իր արդիական ու մահացու զէնքերով նետաւեցաւ Մանէուրիոյ պէս նախնական ու տկար երկրի մը վրայի արիւն ու աւերցանց ամէն կողմէ և կարճ ժամանակի ընաթացքին գրաւեց զայն: Աշխարհ ականատեսենքաւայ տրամադրին: Ամանք, այլազան հաշիւներէ տարուած, ուրախացան, ժողովք վասրաներու տեսարդելու ետև գիրակ նագիտական գաղտնիքները փսփսացնին իւ բարու ձեռք թօթուեցին ու գործնակութեան ժամաներ փոխանակուեցան: Աւշշներ պերճախօսութեան մարզանքներ ըրին Ազգիրու ժողովին լուսաւոր սրաներուն մէջ, ծածկելու համար իրենց արտին խաւարը: Թիկէր որտցաւորէն բողոքեցին և համաշխարհային նոր կրգեհի մը սկզբնաւորութիւնն կատացին: Այս քաղաքական սովորական գաղութիւնը Բայց հաւաքական ու գործնական քայլ մը չ'առնեւեցաւ իրարու յաջորդող այս դէպքերը արգելելու համար: Ճարոն խրամատուած այս անտարբերութենէն, գաղաքական գիրակեցին գրաւեցին:

Դարձաւ կամաց գլներութիւնը պահանջանեած է աղգերու աղաքական գաղաքական գաղութիւնը: Աղաքական գաղաքական գաղութիւնը աղաքական գաղաքական գաղութիւնը: Աղգերու աղաքական գաղութիւնը աղաքական գաղաքական գաղութիւնը:

նաև Խոտալիան, ան ալ հետեւելով ձարբոնի օրինակին յարձակեցաւ եթովպիոյ և Աղպանիոյ պէս փոքր ու անպաշտպան երկիրներ և նուաճեց զանոնիք, գործածելով զիտութեան հնարած ամենչն անմտրդիային զէնքերը: Սպանիա եղաւ եղայրայտապահ ողբերգութեան թատր ու գերմանական արդիական զէնքերու փորձարկութեան մարդաբաշաւը:

Երկրորդ աշխարհաւեր պատերազմին սկզբնաւորութեան, նախ Եւստրիա, ապա Զիխուլաւաքիա, Միլնիիի գաւառ ճզմուեցան Գերման կրունկներու տակ: Մեծ ազգերու բարձր քաղաքականութեան զոհ ըլլալու տկարութիւնով միայն յանցաւոր էին այս ազգերը: Ապա Ֆանիմարքա, Նորվելիա, Հոլանտա և Պելճիկա ինկան յաջորդաբար: Ասոր հետեւեցաւ Վոլթերներու և Ռուսոներու, եւրոպական քաղաքակիրթութեան երրեմի ջահակիք երկրին անպատճառ ապարեր անկումը, Տէօնքերքի ողբերգութիւնը և Անգլիոյ Անրուսական դիմադրութիւնը. Կարկ չեմ տեսներ անդրադանալու Բունիոյ առէախին և Պարաններու նուանման. Ճանամատանութիւններ որոնք մեր բոլորին մատքին մէջ թարմ են: Եւրոպա վերածուեցաւ մեծ ճակատամարտերու կրկեսի մը և մենք ականատես եղանք պատմութեան անախիւնթաց արեան բաղնիքին որուն ընթացքին գիտութեան բոլոր ուժերին ու կարելիութիւնները թուարանական ճշգրտութեամբ կիրարկուեցան քակելու, և կործանելու քաղաքակիրթութեան բարիքները:

### Յ. ՇէօՀՄԷԼԵԱՆ

(Մասեւալ յաջորդը)



## ԵՐԱԺԾՏԱԳԻՑԱԿԱՆ

### ԵՐԱԺԾՏՈՒԹԻՒՆԸ

#### ՍԿԻՖԲԷՆ ՄԻՆԶԵՒ ՄԵՐ ՕՐԵՐԸ

(ՀԱՄԱՊՈ-Օ ԵՍՍՈՒԹԻՒՆ)

(ԵՐՈՈՒՆԱԿՈՒԹԻՒՆ ՆԱԽՈՐԴ ԹԻՒԸՆ)

Այս միջանկեալ բացատրութենէն վերջ սկսինք քննել Երաժշտութեան այդ երկու գլխաւոր ճիւղերուն զիրքերը միմեանց հանդէպ:

Ա. — Արեւելեան Երաժշտութիւնը Արեւմտեան ակնոցով գիտելով կը տեսնենք թէ՝ ան ալ ունի իր երկու տօնե-երը. (բաս) sol-ով վերջացողները մայeur են իսկ լա-ով (տիւկեան) վերջացողն ալ կայ որ արեւմտեանի մայeur-ն է և կը կոչուի Անեմօրան. իսկ ոլ վերջացող միներ-ն ալ որ արեւմտեան ոլ միներ-ն է՝ կը կոչուի Նեհավինն, սա տարբութեամբ որ թէ՝ ելած տաեն թէ՝ իշած տաեն sensible չի գործածեր, իր վերջաւորութենէն զատ: Եւ այս երկու տօնե-երն ալ տիշ-ներու կահնելը նոյնութեամբ կը պահեն: Բացառաբար տիշ աշխատացնելու մայeur ալ կան որոնք ոչ այլ ինչ են, թէ ոչ իրենց դրացի մայeur հարмонique-ներու վերին ետրութեան:

Բ. — Արեւելեան Երաժշտութիւնը որ, ինչպէս ըսինք, անզիր է՝ չունենալով գամե-երու գրութիւնը, իր եղանակները (տոնալիտ) նախերգանքներով (introduction կամ prelude) կը յիշեցնէ, զոր օրինակ. որ եւ է մի եղանակ մւրկէ կը սկսի, իր սահմանին մէջ ինչ կիսաձայներ կը գործածէ և մ'ըր կը վերջանայ, վայրկենապէս կ'եղանակին գաղափարը կուտայ երգուելիք եղանակին: Սովորաբար այս նախերգանքները նոււգուներն են որ կը կիսարկեն երգիք խումբին սկսումէն առաջ, առաւել կամ նուազ ընդլայնուած որոնք եթէ մէկ նուազի կողմէ կը գործադրուին՝ կը կոյուին Թախմիմ, իսկ եթէ խմբական նուազներով՝ կը կոչուին

**θέση**: Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής και αποτελεί την πρώτη περιοχή της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.

Φ. — Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής και αποτελεί την πρώτη περιοχή της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.

Φ. — Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.

Φ. — Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.

Φ. — Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.

Φ. — Το οποίο είναι το γενικότερόν τον στοιχείο της μουσικής σύνθεσης. Η θέση αποτελείται από την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο, η οποία συνδέεται με την θέση στην τεχνητή μουσική.


(\*) Σύσταση στην οποία συνδέεται το γενικότερό στοιχείο της μουσικής σύνθεσης, η θέση, με την συνάρτηση των διαφορετικών φωνών σε ένα σύγχρονο χρονικό πλαίσιο.

սկսին թէ ձայնէն որուն վրայ Գրիգորեան շրջանինի tétracorde մ'ալ աւելնալով կը հասանի մինչեւ իր ուժերորդ աստիճանը, օctave-ը. նոյնն է նաև հինաւուրց Արեւելեան երաժշտութեան մէջ, բայց ո՛չ գամմե-ական գրութեամբ։ այսպէս որ թէ, ու, fa, sol եւայլինի համապատասխանող ծայները երաժշտական սանդուխի մը աստիճանները չեն, այլ ուրոյն ծայներ և եղանակներ, ասքեր ասութեամբ՝ թէ՛ տոն և թէ՛ տոնալիէներ են. որոնք կը սկսին նոյնպէս նեկանով որ թէ՞ն է, Արեան որ մո՞ն է, Արաք fa, Բաս sol, Տիրեան լա, Սկիեան սի, Զարկեան do, Նեկա բարձր թէ. շարունակելով աւելի բարձրեր Հիւսիսին մո, Եվին fa, Կերամիյի տօ, Մասհայել լա, Թիզ Սկեան սի, Թիզ Զարկեան do ևն. մարդկային ձայներ մինչեւ այս բարձրութեամբ չկարենալով խմբեցել, տիրաքանչն երկու կամ երեք աստիճան վար transposer ընկող տոնական երը, կը կատարեն ճշէցւութ-ը՝ կրամայաներ առ նոյնպէս ինքնուրոյն եղանակներ են։ Ին ձիար թէ ձիէ, Ին Անեմ ու (d.), Կելվե fa (d.), Զերկիւկ տօ (d.), Քիւրտ լա (d.), Պուսկիլ սի (d.), Հինազ դօ (d.), Հիսար թէ (d.) բարձր, Անեմ ու (d.) բարձր, Անեմ ու (d.) բարձր, Նեհնազ տօ (d.) բարձր։

ծանր, միջակ և թեթև ընթացքով. բայց, մտային զօրաւոր կարողութիւն կը պահանջէ այդ բաղիութեամբը նշգութեամբ ի գործ դնելը երկարաշունչ չափերու մէջ. զոր սրինակ։ Տեղի Հինաի 14 բաղիում (զարդ) ունի, Տկվիր Ինվան 26 բաղիում, Խաթիթ 32, Սազիլ 48, Զեննիք 60, Զարյի Ֆերի 88 են։ Մենք աւելի փոքր և յաճախ գոր. ծածականներու մտին գաղափար մը տալու համար մէջ բերնեք Տիւել ուսուլը որ ¼/4 և ⅔/4 չափերը կը ներկայացնէ արեւետեանին։ Խերլ Սկիային որ ⅔/4 և ⅔/8, Հինաի 7/8 են։ Չմոռնանք բաել թէ այս բայորը Հայ Զայնագրութիւնն է որ ի լոյս կ'ընծայէ իր նօթերով և մասնաւոր նշաններով. այս մտան այ կ'արժէ օրինակ մը տալ. եւ շշշալ ընդհանուր անօտարերութիւնը զոր ցոյց կոտան, մեր հոգեաոր իշխանուաթենէն սկսեալ մինչեւ ամենայժեան սկսնաւ կը, հանդէպ մեր ազգային գեղարուեատին և փառքին որ, ինչպէս վերե ըստնք կը ընացաւայն զիւրութեամբ ներկայացնել որեւ և երաժշտութիւն։ Եղաւ ժամանակ մը որ նախատելու համար զայն Մեհենտական նշանագիր անուանեցին, առանց մտածերան թէ մեզմէ շատ յառաջագէտ ազգեր ա՛յդ ալ չունին և գերին են Լատին հասարակաց.

(Բ.2.) Կերպի Եղանակ  
Մեզմը 11/4 մույր (0.75 : 1) 5/8

Եղանակ Եղանակ  
Տիրապահ Մույրապահ



Սիւնպիւկ լա (d.) բարձր, Թիզ Պուսկիլ սի (d.) բարձր, Թիզ Հինազ դօ (d.) բարձր ևն առովհետեւ ասոնց ամէնն ալ տարբեր ձայներ կամ եղանակներ են, հետեւաբար chromatique-ի կամ accidental-ի տաղմաւէն ալ չունին։

Ա. — Արեւելեան երաժշտութիւնն աց ունի իր ցիկլո-ն ու չափերը (Ուսոււ), զորո կ'արտայարակ ծեռագիր բաղիութեամբ։

Երաժշտութեան։

Ուստի, ամփոփելով սոյն, զետ ևս հասմանաւ, տեսութիւնը երաժշտութիւն կոչսուած հրաշալի արուեստին, ըսենք թէ՛ աս նրկա սկիզբ առած ըլլալով Փոքր Սահոց կոյս կողերուն, բնական գեղեցկութիւնն ներուն, զիւթիլ ներշնչումներու ազդեցութեանց տակ, բնականաբար, իր երգերն ալ պիտի կրէին իրենց մէջ անխուսափելիորէն արեւելեան գունագույքը ևս արձակ

նկարագիրը: Եւ ժամանակի ընթացքին անցանելով Միջազետքի գանազան ցեղերէն և Փրինհէէս ալ Յունաստան եւ էտպի Արեւամուտք, պիտի ենթարկուէր նոր եւ նզոր ներգործութիւններու. Եւ իրբու արգիւնք տիրող Թաղաքակրթութեան, պիտի քանդակուէր անոր պատկերն ու էռութիւնը նոյն իսկ կարծր մարմիններու վրայ:

Անդին, սակայն, իր բնափայրին մէջ, ճիւղերէն գրկուած իր իրանը կրկին վերընձրւղելով պիտի անէր ու նովանաւորէր շըջակայ ազգերն ու ցեղեր և թափ տալով իր յարածուն պոռթկումին, նոյն իսկ բերանացի աւանդութեամբ, պիտի համէր մինչեւ մեր օրերը և հանգչէր Հայ Զայնագրութեամբ ճարտարապետուած հանգստաւէտ պատուանդանին վրայ, մէկ ու կէս դարու անցեալով:

Ուրեմն, Երաժշտութեան այս երկու ճիւղերուն անցուցած շրջանները և իրարմէտարաբանուած կէտերը ըստ կարեւոյն պարզելով, կը կարծենք ծառաւութիւն մը մատուցած ըլլալ Արեւելեան գրոշմբ կրող ազգերու, ինչպէս նաև մեր Հայոց, երգերու մասին արտայայտուիլ փափաքողներուն:

Ն. Յ., ԽԻՒՑԱՎԵՐՏԵԱՆ

(ՎԵՐՋ)



## Ը. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄՈՒՆ

### ՀԵՌԱԳԻՐ Ս. ԷՇՄԻԱՍՆԵՆ

Ս. Աննեգիան եւ Աստուածայայանութեան տօնի եւ Ամանորի առքի, Նորին Ս. Օծութիւն, Ամենամի Հայոց Գեհափառ Հայրապետի 7 Յունուտը 1948 րուակի հիուազիրը ուղղուած Ամեն. Ս. Պատրիարք Հօր, ի պատասխան Անոր 2 Յունուար րուակի ընունաւորական հեռագիրն:

Ամենապատիւ Սրբազն Պատրիարքին  
Երուսաղէմի

«Արտագին շնորհաւորութիւններս Ամանորի եւ Աստուածայայանութեան տօնների առթիւ Ձեզի, Միաբանութեանդ, Հոգեւոր դասին եւ Մեր սիրեցեալ հօտին՝ Հայրապետական օրնութիւնս եւ բարեվաղթութիւններս:

Օրացոյցները ուղարկուեցին նոյեմբերի 80ինն:

ԳՀՈՐԳ. Զ.

Նորին Ս. Օծութիւն

ԳՀՈՐԳ. Զ.

Վեհափառ Կաթողիկոս Ամենայն Հայոց  
էջմիածին

«Ս. Մննդեան եւ Աստուածայայանութեան տօնի եւ Ամանորի առթիւ, Ձերդ Ս. Օծութեան կը ներկայացնենք մեր ցերմագին շնորհաւորութիւնները, մաղթելով Ձեզ մեծագոյն յաջողութիւններ յօգուտ Հայաստանեայց Մայր Եկեղեցւոյ եւ բարգաւանութիւն Հայրենիքի փառապանծ վերելքին»:

Դ

ԿԻՒՐԵԴ. Բ.

Պատրիարք Երուսաղէմի

## Ա.Մ.ՍՈՒՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

\* 3 Յուն. Ծր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Դլխաղիքը, պատարագիչն էր Հոգ. Տ. Միւռան Վրդ. Կրժկեան:

\* 4 Յուն. Կիր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարսութիւն մեր Գողգոթայի մատրան մէջ, պատարագիչն էր Հոգ. Տ. Հայրիկ Վրդ. Առաւեան:

Պատուան Մրցան՝ Դարիք մարզակին և Յակոբայ Տեղաներից առաջին տօնին առթիւ, երեկոյեան պաշտամունքին անմիջապէս տառչ, Ս. Գատարազը Հայրը ըլրաշափառով մուտք զորեց Ս. Յակոբինեանց Մայր Տաճարը և Խախաղնեց պաշտամունքին թեսոյ, Թափօրով առաջնորդուեցաւ պատրիարքաբառն, որ պահպանիչն էր վերջ առաջնորդուեցաւ պատարագիրութիւն:

\* 5 Յուն. Ալ. — Ս. Աթոռոյու տօնին առթիւ Ս. Գատարազը Հայրը նախագահեց առաւտեան պաշտամունքին և արքարութեանց Խաղողաւուր Ս. Գատարազը մատուցուեցաւ Աւագ Անդամնին վրայ: Պատարագից և քարոզեց Հոգ. Տ. Առարեն Վիշտաններին վրայ առաջապէս առաջ առնեցաւ պատարագիրութիւն:

Մայր Աթոռոյ անսասանութեան և պայծառութեան համար, Բառ Անաւանդ սպասութեան առաւտեան պաշտամունքի միջնորդ վեռաց ի պարտիք Հոգ. Տ. Առարեն Վրդ. Քիմանեննեան, վեր հանելով տօնին չշանակառիթիւնը իր կրօնական, ենեղեցական և ազգային կողմերով և պատարագի մազթանքներ կամագաց Ս. Աթոռոյ և Հայաստանինց Մայր Աթոռոյ անսասանութեան և պայծառութեան համար: Բառ Անաւանդ սպասութեան առաւտեան պաշտամունքի միջնորդ վեռաց ի պարտիք Հոգ. Տ. Աթոռութիւնի առաջ առաջ Վ. Գատարազը գերազանց առաջապէս առաջ Անդամնեան պատարագի և միմիկանով պատրիարքացական զաւազան և խաչ ի ձեռին բարձրացաւ Ս. Աթոռ և միաց միջն պաշտամունքի վախճան և անմիջապէս յետայ ընդունեց Արքարանութեան շնորհաւութիւնը: Զնիք Ս. Գատարագի նարին Ամենապատութեանց թափօրով առաջնորդուեցաւ պատրիարքաբառն ուր պահպանիչն յետոյ տեղի առնեցաւ պատուասիրութիւն:

Երեկոյին՝ վազուան Ս. Խեմիանոյ տօնին առթիւ Ս. Գատարազը Հայրը նախագահեց պաշտամունքին և նախատօնակին: Բառ սովորութեան երգեցողութիւնները զեկավառուեցան Ասրիաւագաց և Արքարակաց կողմէ: Սարկաւագութեան պաշտան կը կարութեն Հոգ. Տ. Հայրիկ Վարդապետնեան և Միւռան Վարդապետներ:

Այսօր, առաւտուն, Ս. Աստուածածնայ տաշարին մէջ Ս. Գատարագ շմատուցուեցաւ: Դրժքախոսաբար, կե զիերէի յետոյ եկած ոստարիկ անձեռներէն նեթուեմանին՝ առթիւ մէջ հաւաքուած և եղեղները կը խոսեն Ս. Աստուածածնայ տաշարի զաւիթը և մինչեւ ենեղեցու մուտքին դարձաթը բարձր բարձրանաւով մինչեւ տաշար: Լուսաբար՝ Յովհաննէս Երեմանաբան խրտական ծուռի ժամին արթնաւած մուտքին քոյ զանուած իր փայտեայ տաղաւարէն դուրս կը նետուի և տանարի պատին փաքելով՝ կրաքառ կ'աղատի:

Այս թասարեր եղելութեան առիթիով Յաւեաց պատրիարքաբառնի, ետ խորհրդակցելով կարգադրութիւններ եղան միասնաբար Հուրբը պարպելու և եկեղեցայ նախկին յարգաբանքը վերահաստանալու:

\* 6 Յուն. Դչ. — Ս. Գատարիարք Հայրը նախագահեց առաւտեան պաշտամունքին և սարկաւագաց հանգեսին: Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Ստեփանոսի մատրան մէջ, պատարագիչն էր Տ. Տաղը Վրդ. Վարդանեան: Ս. Գատարիարք Հայրը ըլդունեց բարեկայեան մարտակիրները՝ կողմենորդ Տ. Տ. Հայկազուն և Միւռան Վարդապետներու առաջնորդութեամբ, և չորրեաւեց իրեց տօնը:

\* 7 Յուն. Դչ. — Ս. Գատարիարք Հայրը նախագահեց երեկոյեան պաշտամունքին և վազուան Մրցան՝ Պատրիարքանը Արքարակիրները՝ Հոգ. Դավիթին Ս. Հայկազուն և Միւռան Վարդապետներու առաջնորդութեամբ, և չորրեաւեց տօնը:

\* 8 Յուն. Եջ. — Ս. Գատարազը մատուցուեցաւ Ս. Գատարի վերաբան սեղանի վրայ: Վատարագիչն էր Հոգ. Տ. Նարյար Վրդ. Հոգարեան:

\* 9 Յուն. Աւր. — Վաղուան Մրցան Արքային Անդամնեան առաջանձնանական պատրիարքան առաջ Անդամնեան առաջանձնանական պատրիարքան և նախատօնակին: Յետոյ Թափօրով առաջնորդուեցաւ պատրիարքաբառն ուր պահպանիչն ետք տեղի առնեցաւ պատուասիրութիւն:

\* 10 Յուն. Ծր. — Ս. Գիլազրի տօնին առթիւ Ամեն. Ս. Գատարիարք Հայրը նախագահեց առաւտեան պաշտամունքին, և պատարագից ու քարոզեց: Ս. Գատարագին վերջ, առջի առնեցաւ հենենցաւոր թափօրը: յետոյ Ն. Ամենապատութիւնը թափօրով առաջնորդուեցաւ պատրիարքաբառն ուր պահպանիչն յետոյ տեղի առնեցաւ պատուասիրութիւն:

\* 11 Յուն. Կիր. — Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յարսութիւն, մեր Գողգոթայի մատրան մէջ, պատարագին էր Հոգ. Տ. Հայկազուն Վրդ. Արքարամեան:

\* 13 Յուն. Գջ. — Երեկոյեան ժամերգութեանէն վերջ, Հին Տամարի Ամանըրի առթիւ Միաբանութեան Հոգենորդ Հայրերը, Ընծայարանի Բարեկայեան Սարբաւաներն և Արքարակիրն ու Կոմիր աշկերտները, աշխատաւուր եղբայրները և Տեղականին պայտաշեանները՝ Ս. Գատարիարք Հօր Ներկայացան պատրիարքաբառնի մէջ Նոր Տարին շնորհաւութեալ և նոր Օրացոյցները ստանալու: Երեկոյեան ընթրիքէն յետոյ, ֆատականուրաց Վարժարանի որպահն մէջ Հոգ. Տ. Ս. Սերովիկ Վրդ. Մանուկեանի նախագահաւթեան տակ, ներքին հանգէս մը տեղի առնեցաւ ստուգիչներու և հիւրեաւ մասնակցութեամբ:

\* 14 Յուն. Դջ. — Ամենապիր առթիւ Ս. Գատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ Աւագ Անդամնի վրայ, պատարագին էր Հոգ. Տ. Գարգիւ Վրդ. Վրթանէսեան: Ս. Գատարագին յետոյ պատրիար-

քարանի մէջ հանդիսական գումարում մը տեղի ունեցաւ թեր. Տ. Եղիշէ Վրդ. Տէրտերեան Հանուն Պատ. Միաբանութեան չնորհաւորական և բարեմաղթական ուղերձ արտասանեց. Բարեշնոր Մանուկ Արդ. Ամբատեան ուղերձ կարգաց լնայարակի ժաման. Կարժարակի առներու կողմէ. Նոնց ըլլա Խաչատրար խաչտութեան Սրբ Թագմանչաց Վարժարակի նախակրթարանի երկուս աշակերտութեան կողմէ. Խոկ Մանկապարակի հոգու վորութիւն Հայութեան Ծըրքշեան արտասանեց ամենորդ սիրան սունաւոր մը ժաման. Վարժարակի սաները երգեցին մէջ ընդ մէջ. — Նորին Ամենապատութիւն Ո. Պատրիարք Հայոց Գրածութեան որով իր շերժ շնորհակալութեանը յայունեց Պատ. Միաբանութեան բոլոր անզաներուն, վարժարականց տեսութեան, ուսուցչաց և աշակերտութեան՝ իրենց անեղօծ և բարի արտայայտութեանց համար. և առաջ իր հայրական յրգորենքը, վերաբարդութեան անզանի և հասանամատութեամբ նուրբութւու. Ս. Աթոռոյ ըրբազան աշխատանք ներան յօսութեան նկեղեցաւ Ազգին.

\* 17 Յուն. Եր. — Ս. Պատրիարք Հայոց Խախագական ուղարքութեան ի Ս. Աթոռացագի և Ս. Սեբաստիոնի Վ. Աթոռոյ ըրբազան աշխատանք ներան յօսութեան նկեղեցաւ Ազգին.

\* 18 Յուն. Եր. — Ս. Պատրիարք Հայոց Խախագական աւատատեան պաշտամութեան: Ժամը 10ին, Նոգենոր Հայրեառ ընկերակցութեամբ պարզ թափորդ՝ բարազաներու և թարգմանի առաջնորդութեամբ իշտ Ո. Արքը և ամսոց ընելի յետոյ բարձրացաւ մը նկերացամաք. Առ Աւագ Սեպահին առջի ճնորդի խօսութանական բարազութեանց հասարեկ յետոյ, սկսու դիշերային ժամերգութիւնը: Ճէք յերկիցենք յետոյ զեխոսաւորաւ և թափորդ Ո. Արքի իշնելով հնա անդի ունեցած բարձրացամաք ժամերգութեամբ մասաց մինչև մՄանկական անդամութեամբ մասակցութեամբ Նոգենոր Հայրեառ և զպաց զամի: Ս. Արքի արարողութեան ներկայա էր Երանուաղեմի Վաճ. Կոտավարիչը իր պաշտամուն զպատուի և պատուաշխաներուի իրեն կ'ընկերանային թեթեւէմի վաճ. Կոտավարիչը և Աստիքանապետը և ուրիշ պետական տախանաւորները Ս. Արքի պաշտամունքի վերջանելուն կունեցաւ առն Ամեն. Ս. Պատրիարքին և մենենցան թարգմանի և բարազական թարգմանութեամբ առաջնորդութեամբ ամենքը առաջնորդութեամբ կ'ընկերանային յայունեցաւ երգին բարձր: Միանելու վաճակը նորպատանի յայունեցաւ լըստա և աւարտեցաւ՝ Ամեն. Ս. Պատրիարք Հօր պահանանի առաջնորդութեամբ աշխատացաւ և աշխատացաւ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

Յետ միջօրէի ժամը 2ին իր ունեցաւ ըլքաշափառի արարողութիւնը՝ նախական թարգմանութեամբ Ամեն. Ս. Պատրիարքը Հօր Սպահանանի առաջնորդութեամբ հիւրասիրութեամբ անզան ամենորդ հայութեան բարձրը երաշարանի մէջ հիւրասիրութեացն սիրալիք ընզունելութեամբ և մէնքն իշար:

օստեան ժամը 8 ին, Ամեն, Ս. Գատրիքաբը Հայրը զերտարձաւ երւուաղիմ՝ պաշտօնական գնացքով, Խաթորդ օրուան կարգով։ Վանաց ժաւադ մաստցին առջև իջառ իր խնաշարձին մերոցնելց խռով բազմաթիվան մէջ և դիմութրութեաց եւ եկիդցական զատուն կողմէն և Բաթորդ առաջնորդուցաւ Պատրիարքարան Շորենւրոգ մէջ շարտահի եղանակութեամբ։ Պատրիարքարանին մէջ ն. Ամենապատութիւնն օրծան սրբազնան տօնելու շնորհաւորութիւնների և որն նութիւնները տօնա ներկաներուն և բարեմազրաւինները ըստ Մայր Աթոռի, Նորի Ս. Օթոռ Բրաչ Վեհափառ Հայրապետի, Կիրկիռի Կաթողիկոսական Աթոռի և Գալուստ Պատրիարքի և Զ. Պալոյ Պատրիարքական Աթոռի և Տեղապահի և բարութացնորդութեանց համար։

Պարասույցից Բ. Ս. Նենդեան Պաշտամանները կտարուեցան Նենդեանի ի Ս. Սակոր և ի Ս. Հերեւածիանը, Ժամարաքառեմբ Հոգ. Տ. Սերովիկ Վրբ. Մանուկիանի և Հոգ. Տ. ՀայրապետՎրբ. ի.

Սյու առքի Պաշտամանին մէջ տեղի ունեցած խոսքութեանց պատճենութեամբ ՆԵթչելէէի Եթերութեամբը համազառութ ըլլարով Կարերի չշշա ձայնափիւք առ Ս. Այրի արտօրութիւնը ինչպէս եղան և շարու Եղան շնորհ նունա շնչ զրկութեան ձայնափիւքն նոյն պատճենուած։

\* 20 օւն, Դ. - Ս. Նենդեան մնությունի օրուան առքի Ամեն, Ս. Պատրիքաբը Հայրը Նախանակ պաշտամաններին և Ներկայ գուղացւուցաւ Պատրիքաբը Հունակուրութ, Ֆրանչիսկանց Թթուառութ, Ալեքիացւոց Ալիքիացւոց, Սեպտիմական Սեփազարքութ, Հայ, Յան և Ֆերման Կաթոլիկ Հոգածիք պետքը իրանց հետուութեանուիք մասն Աթոռի Վանականական առաջնորդութիւնի մէջ ներկայ քաջաքահան տիւառ գեպէքեն իրեւ տասաւոր ջանաւորական շնորհներին և այ այցելութիւն։

Խեցէ Խեկանակ Ցօնի 25 ին, Անդրական Խուսնդիքի նորանուասական այցելութեանց առիթով, Խուսնդիք և մէր Խուսնդիք մնունելութեանց առքի, Նորին Ամենապատութիւնն Ո. Պատրիքաբը Հայրը հրաւեր ուղաց բարու Հոգեւոր Պատրիքուն որ առանձինն և միանարար ամէն շանք ի գործ դին սահապատ կորուպէմիք սպասուլութեան և խաղաղութեան համար։

\* 26 օւն, Բ. - Ս. Նենդեան և Աստաւակայաւութեան Արքույթ առքի Ամեն, Ս. Պատրիքաբը Հայրը ի գուու Մարտան Հայրերու Ս. Վարութեան Ժամարք գնաց պաշտաման զնացքով և Հայուասաւուն Խուսնդիք այսու պատարագեց Հոգ. Տ. Հայրապետ Վրբ. Արքանաւան Անդրակց Ամեն, Ս. Պատ-

րիքը Հայրը, Բնաբան ունենալով Փիլ. Դ. Բ. 9-12 Համարը Այս խօսքին իմաստը բառ առ պարզելով, վեր համեց անըր բացարձակ Աշտատութիւնը և Կրակը կարող հնակաւութիւններ է անոր սրբազնասուցր անուններ և Պատրիքաց Հայրը Միաբանութեան նոր պաշտամական թափորոց վերացարձաւ պատրիքարքարանի հուն չուրշաւուր և նախագահնեց պատրիքարքարանի աւանդական նորունէքի արտըուցւթեան և Երեխոյին նախագահնեց Արյուն Յանձնան ձննենան։

\* 27 օւն, Գ. - Օրուան տոնին առթիւ Ամենապատիք Ս. Պատրիքաբը Հայրը նախագահնեց առաւտեան պաշտամաններին և Ներկայ տանւետաց Ս. Պատրիքագին՝ զըզ մատոյց Հոգ. Տ. Պարք Վրբ. Վրբ. Արքանուան։

\* 28 օւն, Եր. - Ս. Պատրիքաց մատոյց Հոգ. Տ. Սերովիկ Վրբ. Մանուկիանի ի Ս. Գիլաղիքիւ։

#### ԲԱՐԵՊԱՍՑԱԿԱՐԵԱՆ ՆՈՐԻ ԵՐԵՄԵՐ

Ենթակալարքամբ ի օրնութեամբ Կ'արձանագիւն 1947 աւույն թըրապին եղան ննեսնաւ նուշեներ։

1. Կառանձնակարսիք Ծիկին Մամինկի Գարազանի Ս. Յակարյ Սայր Տանահին՝ մէջ հնուա խայի րունի (կառ) անիկնեներ սպեսազարծաւած միա ննիկ։

2. Կառանձնակարսիք Ծիկին Տանահին Մայրակ Վահագանան։ Ս. Յակարյ Սայր Տանահին մէջ մնուա խայի րունի (ննամա առան) անիկնեներ մէջ ննեսնաւ սպեսազարծաւած։

3. Գ. Եր. Եռանձն Խենսնան Ս. Յակարյ Մայր Տանահինի ննագաւցանի իրկնոց Խենսիկի յիշասակին՝ ձեռագործ սպանի զուցոց – Եռանձնան Ներդիք Արդրոյ, տաղեացաթեաւած (տափանի) զուցզոյն թիւբայ։ Յնաւակաւում՝ 1932, Ս. Յ. Յիշասկ Խենսիկի Ֆանանան, Գ. Պ. –, ուշու ունի արձար թիւ ճանապահ։ – Խ մէջ կորիւռայ Եռանձնան Ծիրիքին կնախ։ Ու անիկնեներ սպեսազարծաւած։

4. Հայկապանակ Անդրացի Ծիկին Սիլի Քէկենան՝ տառապատաւած սպանի ծածկաց մը ի կորիւռայ մը։

5. Կերպարանկ Ծիկին Լունորաց Պատագանին՝ տաղեացաթեաւած կորիւռայ մը Ս. Յակարյ Տանահին։

6. Պատապանակ Խենսիկի կիսա Պատագանին՝ տաղեացաթեաւած կորիւռայ ու Օ. Հռիփոսի Եռանձնան։

7. Պատապանակ Խենսիկի Օ. Հռիփոսի Եռանձնան երկա աւետարանի բռնիներ։

8. Կերպարանկ Ծիկին Լունորաց Պատագանին՝ Ասուանամաց պատերին սպանի ամանի մը։

9. Հայկապանակ Ծիկին կիսա Պատագանին՝ անպատաւած խայի բռնի մը, ննեսնաւ։

10. Եռանձնակարսիք Արք Ծիկին Ազնիւ Շետվանի՝ արձար կաբրեն մը, իր զակին, Պարիկի, զարենտ յաշուպարքան համար։

Լուսաւարացիս  
ԵՂԻԿ ՎՐԲ. ՏԵՌԵԿՐԵԱՆ

# ՄԱՐԱԶԴ



Մարտի Խոր Կակիծավ վերջին վայրկեանին լսեցինք  
Հալէպէն մահուան գոյժը մեծ գրագէտ և մեր պատուա-  
կան ուսուցիչ՝

## ՅԱԿՈԲ ՕՅԱԿԱՆԻ

Նորին Ամենապատութիւն Ս. Պատրիարք Հայոց,  
Մրգոց Յակոբեանց Միաբանութիւնը և «Սիոն», խո-  
րապէս զգացուած, այս առիթով կը յայտնին իրենց  
վիճակ հանգուցեալի պարագաներուն եւ բոլոր գրչի և  
մտքի մշակներուն։

«Սիոն»ը Մարտի իր քիւով լայնօրէն պիտի ան-  
դրադառնայ մ.ծ գրագէտի կեանին եւ գործին։

## “ՍԻՈՆԻ ԱԶԴ”

“ՍԻՈՆԻ” Եզիպտոսի յարգելի բաժանորդներէն կը խնդրուի իրենց սարեվնաբները չի որկել մեզի *Egyptian Postal Order*-ով, որոնց գանձումը Պաղեստինի մէջ կարելի չէ:

“ՍԻՈՆԻ” դրամական առանումները կարելի է ընել ունետ դրամատան մը միջոցաւ, ապահովելէ եւ այդ դրամատանց փոխգիրներու իշօրու ըլլալը Պաղեստինի մէջ:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ “ՍԻՈՆԻ”

## 1948-ի “ՍԻՈՆԻ ԿԸ ԿՈՒԻՐԵՆ”

Խորսաղեմն

- |       |                      |   |
|-------|----------------------|---|
| Ժանդ. | Տիր. Պողոս Մնապետան  | Տիր. Մնապ Մնապետին (Պիդիաս)                   |
| »     | Անգրանիկ Հայտնեան    | Թորոս Թորոսնեանին (Հուքէյ)                    |
| »     | Սարգիս Տէմիրնեան     | Վարդավառ Տէմիրնեանին (Գէյրութ)                |
| »     | Սան Եփրեմ Քէնտիրնեան | Արք. Յ. Վահան Քռայ. Քէնտիրնեանին (Այն- Կար) Դ |

## ՆՈՒԷՐՆԵՐ ԿԻՒԼՊՀՆԵԱՆ ՍԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Շնորհակալութեամբ ստացած ենք ճնշեւեալ գիրերը ճեղինակներէ եւ զանա- զաններէ:

ԵՐԳԵՐ ՄԻՐՈՑ ԵՒ ԿԱՐՕՏԻ, Համազապ Մեհրապեան, 1947, Արէնք :

ԵՐԵՒԱՆԵԱՆ ԵՐԳԵՐ, Համազապ Մեհրապեան, 1947, Արէնք :

ԿՈՄԻՏԱՍՍ ՎԱՐԴԱՐԵՑ, (1869-1935), Առաւմասիրեց՝ Համ Մեհրապեան, 1944, Արէնք :

ՈՍԿԵՄԱՏԵԱՆ-ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ ՏԱՄՐԵՒՀԻՆԴԱՄԵԱԿԻ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵ- ՑԱՍԻՐԱՑ ՄԻՈՒԹԵԱՆ ԱՂԵՐՍԱՆԴՐԻՑ, Մեսրոպ Քննի. Քօչկերեան, 1947, Աղեղ- անդրիք :

ԿԵԱՆՔ ԵՒ ԴԻՐ, (Տարեգիրը), Կրաքարտակիչներ՝ Ա. Ալդօյանեան & Դ. Շահլամեան, Կաղմաց՝ Հ. Ժամկոյնան, 1948, Գուկիքէ :

ՀԱՅ ԵՐԳ-ՓՈՒՆՉ, տեսոր Գ & Դ, Գրիգոր Մ. Միւնի, 1940, Ֆիլատելիֆիա :

ՕՐԱԾՈՑՑ 1948 ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔԲԻՄՑՈՒՄ, պատրաստեց՝ Ց. Պետրոս Քննի. Գասա- նեան, Փարիզ :

Գր. Նորայր Տեր-Վարդանեան

ARITHMETIC PT. I. II. by A. E. Layng.

HOME - MADE WINE SECRETS, by Peggy Hutchison.

Գր. Յակոբ Նազրեանէ

ՓՈՒՆՉ, Մանկական Երկարաթափերթ, (Գանդիրէ), 1946 տարբայ հաւաքածոն : ԵԱՐԺՈՒՄ, Երաթաթափերթ, Պուէնոս-Այրէն, 1945-1947 տարիներու հաւաքածո- ները (պակասաւոր) :

ԱՐԱՐՈՒՏ, Աղջային և Քաղաքական Օրաթերթ, Գէյրութ, Ժ. (1946-47), տարւոյ հաւաքածոն (պակասաւոր) :

Տեսուչ՝ ՑԻՐԱՑՐ ՎՐՒ. ՏէրՎԱՇԵԱՆ